



ՄԻՈՏ

Օգոստոս-Հոկտեմբեր

Թիւ 8-10

1975

ՄԻՈՆ

ԽՁ. ՏԱՐԻ — ՆՈՐՇՐՋԱՆ

ԿՐՕՆԱԿԱՆ, ԳՐԱԿԱՆ, ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ
ՊԱՇՏՕՆԱԹԵՐԹ ԵՐՈՒՍԱԿԷՍԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐԿՈՒԹԵԱՆ

1975

Օգոստոս - Հոկտեմբեր

Թիւ 8 - 10

1975

August - October


No. 8 - 10

SION

VOL. 49


A MONTHLY OF RELIGION, LITERATURE AND PHILOLOGY
OFFICIAL PUBLICATION OF THE ARMENIAN PATRIARCHATE, JERUSALEM

Proprietor: His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem
Editor-in-chief: Archbp. Shahe Ajamian Editor: Ara Kalaydjian



St. James Press
Jerusalem





Հ Ա Ի Ա Տ Ք Ը

«Հաւատքն է որ կ'ապրեցնէ»:

Կեանքը շնորհուած է որպէսզի մարդիկ այս երկրագունտին վրայ ապրին և իրենց արարքներով իմաստաւորեն դայն: Առանց այդ իմաստաւորումին՝ կեանքը շինող տարիները պիտի վերածուէին երկրին վրայ աննպատակ կեցութեան մը, խոտի գոյութեան մը՝ անիմաստ և անարժէք: Մարդկային գործունէութիւնն է որ նշանակութիւն կու տայ ապրուող օրերուն, նոյնիսկ ժամերուն ու վայրկեաններուն, որոնցմով կը կազմուի մարդ էակին կեանքը: Եւ սակայն գործունէութիւնը ինքնին նպատակ մը չէ, այլ կը ձգտի և պէ՛տք է ձգտի դէպի բարին. այսինքն, մարդկային գործունէութեան նպատակն է սակզծումը բարիին, անոր՝ որ կը լուսաւորէ կեանքը և որ ուզին է դէպի իսկական հաւատքը, դէպի Աստուած:

Այսպէս ըմբռնուած, կեանքը շարունակուող պայքարն է ոգեկանին և նիւթականին, այս երկու հակամարտ ուժերուն՝ որոնց միջև յաճախ կը տատանի մարդկային անհանդարտ ու տկար կամքը, երբեմն տարուելով նիւթականին հրապուրիչ ձգողականութեանէն, և երբեմն դառնալով դէպի ոգեկանը: Առաջինը, մարդուն ընձեռելով նիւթական կեանքը տանելի դարձնող պայմանները, անոնց գերին պիտի դարձնէ մարդը՝ որ նպատակ պիտի նկատէ նիւթին յաւելումը: Այսպիսի նիւթամոլ կեանք մը, հաւատքէ պարպուած, խոտի կեանքն է, անիմաստ և այդ կեանքն իսկ ժխտող: Արդի նիւթապաշտութիւնը, քանդելով դարերու ընթացքին կազմաւորուած հաւատքի ու բարոյականի բոլոր դրութիւններն ու աւանդութիւնները, մարդուն աչքին կը շողացնէ երկրաւոր կեանքը նիւթով և միայն նիւթով ապրելու կարելիութիւններն ու հաճոյքները: Այսպիսի դրութիւն մը կ'ուրանայ բարոյական ամէն չափանիշ, մարդը կը խլէ իր հաւատքէն՝ վերածելու համար դայն անդուլ տքնող մեքենայի մը, որ կ'աշխատի կեանքի մը համբուած տարիները նիւթական կարելի բարօրութեամբ ապրելու նպատակը իրադործելու: Ասիկա՝ անհաւատ կեանքն է:

Եւ սակայն այսօրուան նիւթապաշտ ընկերութեան մէջ չե՞նք հանդիպիր մարդոց՝ որոնք նիւթական կեանքի մը բոլոր պայծաններուն տիրացած ըլլալով հանդերձ, զժողո՛հ են ի ներքուստ. այսինքն մարդեր, որոնք ամէն բան ունենալով մէկտեղ կը զգան թէ բա՛ն մը կը պակսի իրենց, բան մը՝ որ իմաստ պիտի տար իրենց աքնութիւններուն, որ իրենց հոգիները զէպի թիբախ մը պիտի ձգակէր ու լարէր: Այդ զգացումը պակասը անտարակոյս որ հաւատքն է. հաւատք Աստուծոյ, հաւատք այս տիեզերքը ստեղծողին: Վերջին հաշուով, ի՞նչ կ'արժէ նիւթական ամէն հնարաւորութիւն՝ որ անցնող տարիներուն հետ միայն ժողիւր կը ձգէ մեր կեանքերէն ներս, երբ չկայ հաւատքը որ մեզ պիտի ապրեցնէր: Հաւատքը՝ որ մեր կեանքերուն առաջնորդն է և միաժամանակ մեր յենարանը. հաւատքը՝ որո՛ւն կը դառնանք երբ երջանիկ ենք, և որուն կը դիմենք երբ պէտք ունինք փոփանքի ու միխթարութեան: Այս հաւատքը գործօն հաւատքն է, մեր առօրեայ կեանքին ու մրտածումներուն հետ շաղկապուած, մեր միտն ու ոսկորը, որուն յաճախ չենք անդրադառնար, և որուն ներկայութիւնը սակայն մեր ենթագիտակիցով կը զգանք: Այդ զգայնութիւնն է որ անդորր կուտայ մեզի, կը հանդարտեցնէ մեր տագնապները անտեսանելի բայց զոյ յուսութիւն մը պէս, զոր իրրև ամենէն թանկագինը մեր ունեցածներուն՝ կը պահենք մեր էութեան մէջ:

Այս հաւատքն է որ կը դանենք հայ մամիկին մօտ, երբ իր յոգնած ձեռքերուն ամբողջ գորովովը կը շոյէ եկեղեցիին դուռը կամ պատին ազուցուած խաչքարը, երբ տան անկիւնը՝ Սաղմոս կը քաղէ և Ծարաթ երեկոյ տան սենեակները կը խնկէ, աղօթքի փրշրանքներ չրթունքին և հոգին անբացատրելի սարսուռէ մը բռնուած: Առհասական այս հաւատքը, դարերէն փոխանցուած և յաճախ չգիտակցուած, անարատագոյն զգացումն է մարդկային էութեան, արարածը վեր բռնող և անոր նեցուկ ուժը, որուն դարձաւ Հայր ամէն առտու, փափախու համար. «Խա՛չ, օգնէ՛ ինձի»: Խաչը, մարդացած Քրիստոսի սիրոյն և աստուածային զոհողութեան այդ խորհրդանիշը, որ իրրև հրեզն սիւն դարերով առաջնորդեց Հայր ի՛ր ալ խաչի ճամբայէն:

«Նեղ ուղի»ն որմէ Հայր քալեց, անոր առջև տարածեց ոգեկան աշխարհի մը ամենէն լայն ու պայծառ հորիզոնները, և անոր սուաւ կեանք մը նուիրումի և տքնութեան՝ յանուն Բարիին և Գեղեցիկին, անհասնում պայքարներու ընդմէջէն: Գիւզի պարզուկ մատուռին թէ քաղաքի գեղակառոյց տաճարին մէջ, Հայր աչքերը յառեց զէպի վեր, իր աշխատանքին արդիւնքը թրծելու համար իր հաւատքով ու սիրով, ու իր նուիրարեբութեան կեանքով իսկ դառնալու անվերջանալի փառարանանքը Աստուծոյ՝ մեր ժողովուրդի հաւաքական ու միակ սիրտէն բխած:

Իր դարաւոր կեանքը այսպէս իմաստաւորած, զայն բռնկցուցած անմարելի հաւատքէն, Հայր այսօր ալ կը շարունակէ ապրիլ նոյն նուիրումով և աստուածպաշտութեամբ, աչքերը յառած անհունին և փառատրութեան բառերը չրթունքին. որովհետեւ ան կը հաւատայ, ինչպէս այդ բրած է միշտ, թէ «Հաւատքն է որ կ'ապրեցնէ»:

ԽՄԲ.



ՇԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐԸ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ



Ս. Էջմիածին, 31 Յուլիս 1975 թ.

Հմր. 625

Նորին Ամենապատուութիւն
Տ. եղիշէ Սրբազան Արքեպիսկոպոս Տէրտէրեանին
Պատրիարք Հայոց Երուսաղէմի
Ե Ր Ո Ւ Ս Ա Ղ Է Մ

Սիրեցեալ Սրբազան Եղբայր Մեր,

Ամնոռանալի յիշատակներով Մայր Աթոռ վերադարձանք
Յուլիսի 8ին և հեռագրեցինք Ձեզի այդ մասին Յուլիսի 9ին:

Ձերդ Սրբազնութեան հրաւերին պատասխանելով և Սուրբ
Քաղաք երկրորդ անգամ ուխտի գալով, Մենք իրապէս հոգեպէս
մխիթարուեցանք ու հրնուեցանք, շատ աւելիով քան կը նախատե-
սէինք: Արդարև Երուսաղէմը իր համաֆրիստոնէական սրբատեղի-
ներով և մանաւանդ վերանորոգուած ու շքեղացած Հայ Երուսա-
ղէմը, հիմա է որ Մեր սիրտը յուզեց ու գրաւեց, և դարձաւ Մեր
ապրումներու ներաշխարհի անբաժան մէկ մասը: Մեր գիտակ-
ցութեան մէջ այժմ Ս. Էջմիածինը ամբողջացած ու լիացած կը
տեսնենք Երուսաղէմի մեր Սուրբ Աթոռով:

Ու երբ Մեր այս խոհերը բուղբին կը յանձնենք, չենք կրք-
նար անգամ մը ևս Մեր գոհունակութիւնը և գնահատանքը չյայտ-
նել բոլոր անոնց, որոնք այս վերջին տասներկու տարիներու ըն-
թացքին Ձերդ Սրբազնութեան վերին ղեկավարութեան ու հոգա-
տարութեան ներքոյ, կեանքի կոչեցին Սուրբ Յարութեան Տաճարի
հայկական մասի վերակառուցման ու բարեկարգման աշ-
խատանքները՝ նուիրումով, գուրգուրանքով և կառուցողական
ու գեղարուեստական բարձր նաշակով, ամենուր ուժգին կերպով
զրոյշը դնելով հայ դասական նարտարապետութեան ու ֆանդա-
կագործութեան հանմարին:

Պատմական մեծ իրագործում մըն է ոչ միայն մեր ժամանա-
կաշրջանի, այլ նաև յետագայ դարերուն համար:

Այսու Մեր անվերապահ գնահատանքը կը յայտնենք Տ.
Շահէ Արքեպիսկոպոսին և Տ. Կիրեղ Ծ. վարդապետին, որոնք

ամէն մէկը իր կերպով ու շնորհներով մեծապէս սատարեցին ընդհանուր գործին: Նոյնքան խոր Մեր գնահատանքը կ'ուզենք ներկայացնել նաև ևարտարապետ Եղուարդ Իւթիւնեանին և ևարտարապետ Տիրան Ոսկերչեանին, որոնք իրենց փայլուն տաղանդով ու ն ա շ ա կ ո վ, կարողացան հ ա յ դասական կառուցողական արուեստին նոր կեանք ու նոր փայլ տալ մեր օրերուն, մեր ժամանակներու ոգիով ու լեզուով: Շնորհակալութիւն բոլորին:

Վարձաբերնիդ կատար, սիրեցեալ Եղբայր Մեր, Սրբազան Պատրիարք:

Մեր ուրախութիւնը իր գագաթնակէտին հասաւ, «Այեֆս և Մարի Մանուկեան» նորակառոյց դպրանոցի բացման հանդէտով: Մենք իրապէս ոգևորուած ենք այս նոր շէնքի կառուցումով, գորկը նկատենք նիւթական հիմքը այն կրթական մշակութային գործին որ սկիզբ պիտի առնէ Ձեր պատրիարքութեան շրջանին: Կը մնայ հոգի տալ այդ դպրանոցին, որ կարողանայ իր նպատակին ծառայել: Վստահ ենք, թէ դասախօսական որակեալ կազմ մը ապահովելով, տեսչութեան մշտառև ջանքերով և Ձեր ոգեկան առաջնորդութեամբ կարն ժամանակի մէջ հնարաւոր կը դառնայ Ձեր և Մեր սպասումներու կենսագործումը: Այս արդիւնքին հասնելու համար Մեր իսկ Երուսաղէմ ներկայութեան ծնունդ առած «Օժանդակ Մարմին»ը անպայման իր օգտակարութիւնը կ'ունենայ թէ՛ նիւթական, թէ՛ կրթական-բարոյական տեսակետներէ:

Համաձայն կազմուած ծրագրի, Մենք 25 Յուլիս 1975 թրւակիր նամակներով դիմեցինք նախատեսուած ազգայիններուն, կոչ ընելով որ ընդունին մաս կազմել և աշխատանքի բաժին վերցընել «Օժանդակ Մարմին»ին մէջ: Ներիակ Ձեզի կ'ուղարկենք պատնէնը Մեր յղած նամակներուն և ցանկը ազգայիններուն:

Մենք կը հաւատանք թէ անմար հաւատով, յարատև աշխատանքով և լաւատեսութեան ոգիով այս մեծ ծրագիրը ևս կեանքի կը կոչուի Ձերդ Սրբազնութեան պաշտօնավարութեան շրջանին:

Մայր Աթոռս միշտ պատրաստ է սիրով Ձեր կողմին ըլլալու իր հոգևոր հեղինակութեամբ ու օրհնութեամբ:

Եղբայրական անխառն զգացումներով և ամենաբարի մաղթանքներով՝

Վ Ա Ջ Գ Է Ն Ա

ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ



Մ Ա Տ Ե Ն Ա Դ Ա Ր Ա Ն

Երևան, 26 Յուլիսի 1975 թ.

Տ. Եղիշէ Սրբազան Պատրիարք
Հայոց Երուսաղէմի

Ամենապատիւ Պատրիարք Հայր.

1975 թ. Յուլիսի 25ին Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետ Տ. Տ. Վազգէն Ա. Կաթողիկոսը, հանդիսաւոր պարագաներում Մաշտոցեան Մատենադարանին յանձնեց Ձեր և Սրբոց Յակոբեանց Միաբանութեան քանկագին նուէրը՝ Թորոս Ռուլինի 1268 թ. ընդօրինակած և նկարագարդած փառահեղ Աւետարանը: Հայրենանուէր այդ ֆայլով Դուք ոչ միայն հարստացրեցիք Մեսրոպ Մաշտոցի անունը կրող Մատենադարանի ձեռագրաց հաւաքածուն, այլ և հնարաւորութիւն ընձեռեցիք Մայր Հայրենիքի արուեստաւէր ու գիտական հասարակայնութեանը ուսումնասիրելու և գնահատելու միջնադարեան մեծ մանրանկարչի ստեղծագործութիւնը՝ բուն ակունքից. Ձեռագիրը մուծուեց հայերէն ձեռագրերի հաւաքածու 10675 թուահամարի ներքոյ:

Մաշտոցեան Մատենադարանի գիտական խորհրդի և անձնակազմի անունից սրտաբուխ շնորհակալութիւն ենք յայտնում Ձեզ և Միաբանութեանդ այդ անգնահատելի նուիրատուութեան համար և բարեմաղթում արեւշատութիւն ու նոր յաջողութիւններ ի նպաստ մեր ժողովրդի բազմադարեան մշակոյթի:

Յարգանօք՝

Լ. ԵՒՈՆ ԽԱԶԻԿԵԱՆ

Մաշտոցեան Մատենադարանի Տնօրէն

ՁԵՌԱԳՐԱԿԱՆ

ՅՈՒՑՄԱԿ ՀԱՅԵՐԷՆ ՁԵՌԱԳՐԱՑ ՄԱՆՁԷՍԴՐԻ

ՃԱՆ ՌԱՅԼԸՆՏՍ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ

Թիւ 1

Ա Ի Ե Տ Ա Ր Ա Ն

(ժԱ դար)

Թերթ 171: Ծաւալ 10×7·5, գրութեան 8×5 մասնաչափ: Գրչութիւն երկաթագիր, երկսիւն տեղ տեղ մեյանը կերած է մազաղաթը: Սեւ եւ շագանակագոյն մեյանը տեղ տեղ մարած: Նիւթ սկզբի 15 թերթերը եւ վերջի 23 թերթերը թղթեայ, մնացեալ 133 թերթերը մազաղաթ: Կազմ ներկայիս զբոսաշրջարդ կաշկպատ տախտակ ժԸ դարու: Յետոյ դարձեալ վերանորոգեալ: Վերակազմութեան ատեն լուսանցքները նեղցած: Թղթեայ թերթերը ձեռագրին նորոգութեան ատեն յաւելեալ: Մանրանկարչութիւն չունի: Պարունակութիւն Աւետարան պակասաւոր: Յիշատակարան չունի: Ծանօթութիւն. թղթի կտորի մը վրայ Փրանսերէն գրուած է որ ձեռագիրը գրուած է Հայոց 453ին, որով Քրիստոսի 1004ին: Ինծի կարելի չեղաւ նման թուականի մը յիշատակութիւնը գտնել ձեռագրին մէջ:

Թիւ 2

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ

(ժԳ դար)

Թերթ 195: Ծաւալ 8×5·5, գրութեան 5·5×4 մասնաչափ: Գրչութիւն երկսիւն, բոլորգիր սող 28: Նիւթ ընտիր մազաղաթ: Կազմ ժԷ դարէն, լաւ վիճակի մէջ, զբոսաշրջարդ կաշկպատ տախտակ: Մանրանկարչութիւն կարմիրի երանգներով կիսախորաններ, լուսանցազարդեր եւ զարդագրեր: Պարունակութիւն Գործք Առաքելոց: Յիշատակարան չունի: Գրչութենէն դատելով ժԳ դար, գուցէ կիլիկեան:

Թիւ 3

ՎԱՐՔ ԱՂԵՔՍԱՆԳՐԻ

1544

Թերթ 189: Ծաւալ 6×8·5, գրութեան 6·75×4·25 մասնաչափ: Գրչութիւն միասիւն, բոլորգիր, 25 սող: Նիւթ ընտիր մազաղաթ: Կազմ կաշկպատ տախտակ ուշ ժամանակի: Վերակազմութեան ատեն լուսանցքներ կտրուած,

նեղցած : Մանրանկարչութիւն 121 մանրանկար , բազմաթիւ լուսանցագարդ , քանակներ կարմրաւ եւ կանանչով : Միակէջեան մանրանկարներ երբեմն ոսկեկարդ : Սկիզբը շատ գեղեցիկ խորան մը գունազեղ եւ ոսկեզիծ :

Պարունակութիւն եւ Յիշատակարաններ :

Էջ 2ա . նոտրդիր : «Այս աղէքսանդրոս իսկէնտէր գաւլֆարինէ չէ , այս որ անունն թուրքի լեզուով փութքուլն է որ կասէ» : (Հոս յիշուած «Թսկէնտէր Զուլֆարին» Հայ մեծահամբաւ բանաստեղծն էր Հնդկաստանի , ԺԶ-ԺԷ դարու միջոցին , Ազգարի արքունեաց մէջ : Յ . Ք .) :

Էջ 2բ . միակէջեան մանրանկարին տակ , կապոյտ գօտիի մը մէջ սպիտակ գլխադրերով . «Զստացող գրոյս գտէր Աստուածատուր Պատրիարքն Յիշեցէք ի Տէր» (Սղազրութիւնները բոլորգրով պարզած եմ : Յ . Ք .) :

Էջ 42բ . զարմանալի ձիուն լուսանցքին տակ մանր նոտրդրով .

«Մբտիկ այս ձիուն բրէք որ կազմած է զսա ի Հաւուց ,
Զանձն ի գազանաց կազմաց ազին աւձադլուխի ի ցըլուց ,
Սա ցըլադլուխ կոչի զոր աստուած Փիլիպպէս կցոյց ,
Աղէկասնդր բզսա տեսաւ ու Հեծաւ սրպէս դասիւծ» :

Էջ 169բ . «Շարագրութիւնք չափաբերականք , ընդ որս եւ բանք ոտաւ նաւորք , սկսեալ յաշխարհարար ներածմանց» :

Էջ 182ա . գլխաւոր յիշատակարան :

«Յիշատակարան այսմ տառի»

«Փառք ամենազաւր ա(է)րուիեանն ք(րիստոսի) ա(ստուծո)յ մերո : Որ ետ կարողութի(ւն) տկար ողո՝ Զաքարիայ մեղապարտ կպ(խոկոպո)սի . պիտականուն բանի խնդրողի : Հասանել յաւարտ պատմութե(ան) աշխարհաւ կալին աղեկասնդրիս : Որ զրեցաւ ի խնդրոյ՝ բազմերջանիկ եւ յոքներանեան , շնորհագարդ եւ բանիրուն վարժապետին տէր ա(ստուա)ծատուր պատրիարդին , որ այժմ նստի յաթոռ հայրապետին յոհաննու ոսկէքերանին ի կոստանդինուպաւլիսս . մեծաշուք պատուով ընկալեալ գիշխանութի(ւն) ի ս(ուր)բ յարփիաւորչէն մերմէ : Որ ցանկացող եղև այսմ կտակի , ի վայելումն անձին իւրոյ՝ բարեխբի , եւ յետ աստեացս յիշատակ բարի եղիցի իւրն եւ ծնողաց իւրոց . հաւրն կաղուպին , եւ մաւրն մանապապին . որոց տ(է)ր յ(իսու)ս ք(րիստո)ս ողորմի . եւ վայելել տացէ զնա ընդ երկայն աւուրս Տ(է)ր ա(ստուա)ծատուր քաւչապետին : Ես թափուրս յամ(ենայն) բարեաց զգաքարիայ մեղապարտ կպ(խոկոպո)ս աշակերտ շնորհագարդ Գրիգորիս կ(ա)թ(ո)ղ(իկո)սին , եւ յովսէփ վարպետին , որ յայսմ ամի փոխեցաւ ի դասս անմահից . եւ եղև ինձ մեծ սուք : Եւ տեսի զփափաք եւ զտէրն Փրէրիս մերոյ՝ յանձն առի եւ ա(ստուծո)յ աջողութ(եամ)րն կատարեցի . զրով եւ ծաղկեալ ոսկով , եւ երանդ երանդ գունով աւձտեցի սխրալիր եղբարս մեր տ(է)ր ա(ստուա)ծատուր պրււէտիկոսին : Արդ՝ որք հանդիպիք սմա տեսնութ(եամ)ք , եւ կամ աւգոտութ(եամ)ք ինչիւրիք . յիշեցէք ի միտս բարիս եւ ի հայցուածս պատկանաւորս զա(է)ր ա(ստուա)ծատուր տեսուչս : Եւ զիս զմեռեալս մեղաք՝ զգաքարիայ կպ(խոկոպո)ս զձող եւ ծաղկող այսմ տառիս : Գրեցաւ սա ի թվիս Հայոց ԶՂԳ (1544) . ի սուլիմանաստիրս բոն(ա)կ(ա)լուիե(ա)ն սուլղան սուլէմանին : Եւ զուք հանդիպողք սմա՝ աղաչեմ զձեզ որ չասէք բանս նախատանաց այլ մանաւանդ ա(ստուա)ծ ողորմի : ի զձողէ զղ(ա)ք(ա)րէ (կապոյտով) ի մեղսամած մատանցս ընկալ տ(է)ր բարունիդ իմ պանծացեալ . հայցուածը քո եղև լըցեալ մեղապարտէս սա՝ զբժաղրեալ : Ոսկով երանդ գունով ծաղկեալ , ճըչգրտազեղ զանազանեալ , զայս աղէկասնդրըս հրաշափառ մի հանապաղ ի ձեռնն

տալ : Սիրով պահեալ գոս խնամարար ի վաշխումն անձինդ մընալ , որ շաղատ-
տեն զանգին զաւհար ա(ստուա)ծամաւր սիրուն համար : Քանզի մեղաւք եմ
աղտեղեալ , ւ ես քո յաղաւթքն եմ յուսացեալ ջրնջել զանցանս իմ ա(եառ)նա-
բար որ է անթիւ եւ անհամար : Եթէ աւգտիս բան ի սմանէ եւ զմիտքս քո հա-
ճեցուսցէ :

Ունի նաև Սաշատուր Կեչառեցիի յիշատակարանը եւ Բարսանու-
թիւնը :

Թիւ 4

Ա Ի Ե Տ Ա Ր Ա Ն

1656

Թերթ 358 : Մաւալ 4·25×3·25, գրութիւն 2×3 մասնաչափ : Գրչու-
րիւն երկսիւն , բոլորգիր , տող 20 : Նիւր նախ 4 թերթ թուղթ , յետոյ 32 թերթ
ընտիր մազազաթ , մնացեալը թուղթ : Կազմ գրոչմագարդ կաշեպատ տախ-
տակ , հաւանարար ԺԸ դարու սկիզբէն Ամսղերտամ կազմուած : Այս կազմին
առնն աւելցուած է սկիզբը 15 պարագ թերթ եւ վերջը 11 թուղթ : Հանգամանք
լաւ : Մանրանկարչութիւն 18 տնօրինական նկարներ մազազաթ մասին վրայ ,
սակայն մաս մը խոնաւութենէ վնասուած : Քիչ ինչ սակի ալ գործածուած :
Յիշատակարաններ էջ 3ա . նոտրգիր գրչէն տարբեր . « . . . եւ ի բազմաց մինն է
այս բարեպաշտ եւ աստուածասէր Գաշաեցի Եսայիայ ' որդի զպարոն Առաքե-
լին : Որ զպտուղ բարեպաշտութեան առեալ է զայս զեղեցկանկար սուրբ աւե-
տարանս , եւ ետ ընծայ առ Սուրբ Հոգի եկեղեցւոյս Հայոց յԱմսղրդամայ յի-
շատակ իւրն . եւ զիւր ննջեցեալ ծնողացն հօրն Եսայիայ , եւ մօրն Մէրէմին , եւ
կենդանի եղբարցն մահուտի թումանին , Յովաննեսին , եւ Մկրտչին : Եւ քեռն
կողմարէթին եւ որք մի անգամ հայր մերի ողորմի ատացողաց . ինքն քրիս-
տոս ողորմեցի բոս մեծի ողորմութիւն իւրում յաստ եւ ի հանդերձեալն ա-
մէն » :

էջ 179ր . Մարկոսի վերջը , գրչէն . «Յիշեցէք : Չստացող սորա զհեղա-
հոգի թաթոսն . եւ զիս տառապեալ Մարկոս գրիչս մի հայր մերի թլին ՌՃԵ
(1656) » :

Թիւ 5

Շ Ա Ր Ա Կ Ա Ն

(Ժէ դար)

Թերթ 313 : Մաւալ 4×5·5, գրութիւն 2·25×3·75 մասնաչափ : Գրչու-
չութիւն միասին , բոլորգիր , տող 25 : Նիւր մազազաթ : Կազմ գրոչմագարդ
կաշեպատ տախտակ : Արծաթ փակիչ երկու հաս : Մանրանկարչութիւն ութը
բոլորիջեան մանրանկարներ եւ նոյնքան խորաններ եւ կիսախորաններ , ինչ-
պէս նաև բազմաթիւ լուսանցքի զարդեր ու մանրանկարներ : Լաւ պատած ,
զուճակեղ եւ սկեղագրդ : Բոլորն ալ մաքուր եւ լաւ վիճակի մէջ : Յիշատակա-
րան չունի , բացի էջ 267ա . յիշատակութիւն մը , բոս որուն անարժան Վրթա-
նէս Արեւելեան կողմանց 150 Քլօրին վճարած է ձեռագրիս որ հաղարներ կ'ար-
ժէ կ'ըսէ :

Թիւ 6

Շ Ա Ր Ա Կ Ա Ն

1616

Թերթ 399 : Ծաւալ 2·5×5, գրութիւն 2·25×3·5 մատնաչափ : Գրչու-
թիւն միասին, բոլորգիր, սեւ մեկն, տող 20 : Կազմ գրչմագարդ կաշեկատ
տախտակ, լաթով աստառուած : Մանրանկարչութիւն քանի մը խորաններ եւ
կիտախորաններ, զունազեղ, սոկեղիծ : Էջ 2ս . խորանը մնասուած : Յիշատա-
կարան վերջը, գրչէն .

Նկրտիլ սակայն ընդ բարեաց,
Ջանիւ յաղթէ մարդ բոտ կարեաց,
Աշխարհիս մի փարիւր կենաց,
Վրիպիժք ամենայն կարծեաց,
Ջանձամբ անձին իմոյ գրեմ,
Յանանցնութեանս որ վկայեմ :
Աւաղ չար կեանս անցուցել իմ
Վա՛յ ինձ յորժամ մտաւ ածեմ,
Բոտեալ մեղաւքս դանազան
Բան գրոցս եղեն ինձ խթան :
Էթէ այսու ոչ եմ արժան
Սակայն արժանացեալք կարդան,
Թէպէտ գրել չեմ բաւական .
Քանզի անկեալ եմ գրադման :
Եղէ Լորարց իմ աւնական
Յտկոր անուն գրիչըն այն
Այլ թէ արժան առնէք յիշման
Չգծնաւզս իմ եւ բղնորայն
Սոյն պէս յիչէք համանգամայն
Կամս արարչին ի յախտեան
Ամենայնէ եմ վրիպիալ
Միայն բանիւ մխիթարեալ,
Յանկում գրոյն որ միացեալ,
Բանրն գրոյ մարմին եղեալ,
Եւ թուականէս յետ ի տուի
Թիւրն ծածակեալ գրոյ ամփոփ,
Այս թուականն յետ գիրքն հուպ
Եւ թուական ԵՂԷ ՅԱԿՈՒԲ (1616) :
Լոյս է բան գրբոյս չետեւիր .
Այսու ճշմարտութեան հասիր,
Եւ սովաւ լինի բան եւ իր .

Անունս գլխագրէն ծանիրք :
Վերջին տողը կ'ակնարկէ անկապերուն որ կը կարդամ նազարէքե ասացեալ ե :

Թիւ 7

ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ՍՈՂՈՄՈՆԻ

1744

Թերթ 195 : Ծաւալ 4×5·5, գրութիւն 2·25×3·75 մատնաչափ : Գրչու-

րիւն միասին, բոլորգիր, տող 21: Նիւթ ընտիր թուղթ: Կազմ սոկեղորուող չիկարոկ, խաւաքարտի վրայ, պարսկական ոճով, ունի թերթիպատհ: Թերթիւրը ընդելուզուած են կարուած թուղթ չըջանակներու մէջ, որոնցմէ սոսնք մասամբ բաժնուած են չըջանակներէն: Մանրանկարչութիւն ճոխ: Մանօքութիւն՝ ձեռագրին մէջ կայ վեց էջ արդի ժամանակուան անդլերէն գրութիւն, ուր ձեռագիրը կը նկարագրուի եւ թուական կը տրուի ժե կամ ժՉ գար, որ անշուշտ ճիշդ է: Հաւանաբար ծախող ժը ձեռագիրը բարձր արժէքով ծախելու համար այդպէս բրած է, մինչ ձեռագրին գրչութեան ժամանակը որոշ է յիշատակարանին մէջ: Յիշատակարան ունի ստանաւոր «Իմաստութեան Մողոմնի», որուն անկապերը կը կազմեն Ի Վայելուֆն Մատուր Աղայեցի: Վերջի տունը.

«Ի թուին Հայոց մեծ տօմարի
 Ներ այսմ ամի ծրրեալ լինի
 Երկ երկրտասան յարելնի
 Յորմէ կոյս թիւ ի բաց թողցի
 Կուսաթուով Ապրիէլի

գրեցաւ եւ ծաղկեցաւ ձեռամբ բազմաց վայի արժանի Աւետիս մշտամեղ քահանայի... վայելումն՝ ցեղապանծ Սալղ(ա)րենց լուսաւոր հոգի Յակոբջանի որդի խոհեմիմաստ եւ հանճարալիր պարոն Մատուրի Աղային...»:

Գրչութիւնը կատարուած է ապահովաբար Նոր Զուգա, ուր կը գործէր բազմավաստակ Աւետիս գրիչ-ծաղկող ԺԸ դարու սկիզբը:

Թիւ 8

Ս Ա Ղ Մ Ո Ս

(ժէ դար)

Թերթ 228: Մաւալ 3×4.5, գրութիւն 1.75×2.75 մասնաչափ: Գրչութիւն միասին, բոլորգիր, սեւ մեկան, տող 18: Նիւթ մագաղաթ: Կազմ կարուպական, խաւաքարտի վրայ կաշի: Մանրանկարչութիւն պայծառ բարդորոշ քանի մը խորաններ, լուսանցազարդ եւ զարդազրբեր: Յիշատակարան գրչին կը պակասի: Վերջին էջին կայ 1677 Նոյեմբեր 25 թուակիր գրութիւն մը, ուր կ'ըսուի որ ինք, Դաւիթ, մտած է (Հոսմի) Պապական պրոքցը, թէ Նախիջևանի դաւառէն է եւ մականունը Աւանէսենց, բնիկ Ապարանցի:

Թիւ 9

Ա Ղ Օ Թ Ա Գ Ի Բ Ք

1651

Թերթ 48: Մաւալ 4×5.75, գրութիւն 2.25×4 մասնաչափ: Գրչութիւն միասին, գանազան ձեռքէ նտորգիր: Նիւթ փայլուն թուղթ: Կազմ կաշեկառ խաւաքարտ պարսկական ոճով, գրոչմագաղղ, տեղ տեղ նորոգուած: Մանրանկարչութիւն չունի, բացի քանի մը սովորական թռչնազրբերէ, կարճաւ: Յիշատակարան գրքին վերջը, գուցէ գրչին, կ'իմացնէ որ աղօթագիրքը գրուած է 1651 Յունվարի 10-ին:

Յ. ՔԻԻՐՏԵԱՆ

(Շար. 1)

ABOU'L ALA MAHARI

SURA THE SEVENTH

At the entrance gates of the infinite Arabian desert, exhausted and weary,
 Stood the car'van of Abou-Mahari
 The far horizons, in their emptiness, in unbound freedom, showed a blazing sight
 Darkness was gathering its velvet hems, the skies were swinging in vermillion light.
 Abou-Mahari sat down all alone inclined his head on jacent rocky-stone
 Plunged his glance in th'enchancing distance, his soul reconciled and quiet in tone
 "O, how free am I, infinitely free! Is it possible that the endless ground
 Of this sahara be able to embrace and to encircle my freedom unbound?
 No human life will behold me hither, and will not reach me any human arm
 O, you Liberty, Rose of Paradise, smell of its roses and their fragrant charm;
 With superb roses do crown my forehead and into my soul your lanterns do light,
 O, you liberty, immortal Al-Koran of the paradise — you nightingale bright;
 Charming sahara, you sublime wisdom, you golden world, thousand hails to you
 Spotless desert where ne'er any man does ravish another, O, blessed are you!
 Do extend yourself, spread the yellow sand-waves of your seas over every nation
 And bury all men, village and market and castles and huts under their motion
 By your dragon wind let the liberty its dominion spread over every clime,
 Over the whole earth; let its golden light brighten the freedom like a sun sublime.
 With thousand marvels, with ten thousand charms, the all embracing, the beautiful sun
 Rose up in the east, with a shining light, splendidly calm; wearing a rose-gown.
 The desert extended, stretched its outlines under the lantern of the sublime sun
 And shone in blazing, beautiful colours like a huge skin of a gigantic lion.
 "Salam to you sun, and ten thousand thanks, you stronger than God, source of life's start;
 You alone holy, you holy, you kind, immortal mother, you the mother's heart.
 You universal golden goblet of infinite bliss and intoxication,
 O, you delightful, O, you fiery wine, enticing, charming you unbound ocean.
 You kind, holy sun, you universal feast of ten thousand kinds of delight,
 Behold, here's my soul an empty goblet, pour into it your unmixed wine-light,
 And with your wisdom, your felicity, immortality you do make me drunk,
 That I might forget the unadorned past and in your fragrant reveries be sunk.
 O, make me drunk, do make me drunk with your immortal juice of intoxication,
 That I might forget man, deceit and lies, forever forget evil, affliction.
 And by your grandeur you do make drunk, O, make me drunk with your extatic sight;
 You invincible champion against dark, you mother of springs and sea of delight.
 You alone are kind, you my only love, motherly bosom, you alone are saint,
 You shatt'rer of Death, you compassionate, the only beauty, superb without taint.
 I am loving you, I am loving you, stab me, wound me with your fiery dart,
 And spread your radiant golden hair o'er me, and do caress me, do caress my heart.
 With your burning kiss you do bite my lips and stain them with blood with your ardent bite,
 And open to me your happy bosom, that with flaming love I soar to your light.
 Let me become deaf fore'er and ever, and forever let my eyes become blind,
 That I may not hear the voice of the world, may not see the men that I leave behind.

My noble car'van, for thousands of years fly towards the sun, to it you do soar,
 And be part of it, become immortal, there in its bosom you live ever more.
 O, my mother sun, your magnificent purple-golden robe o'er my shoulder spread,
 That victoriously darting towards you, in your glorious light I become sacred.
 You stronger than God, you my only love, my only mother, bosom motherly,
 You alone are kind, alone marvellous, alone beautiful and alone holy.

SURA THE EIGHTH AND LAST

And now the camels, like golden canoes, in the burning waves of desert ocean,
 Did cleave the pathway towards the luminous and flaming distance with darting motion.
 And no wind could reach, with its fiery wings, the caravan in its hasty flight,
 And to its flight no arrow could reach that by wild bedouins might have been untied.
 From the vouhadines, the cool breeze did bring the fiery Kassids that inflamed longing;
 The reveries of their own virgin heart the shower-springs did warble and sing.
 And the bright fairies of the Fairy-tales, through the Mother-palm's soft and rusling hiss
 Sent Abou-'lala kisses and salute and did invite him by hidden promise.
 But Abou-'lala neither their rusle nor their soft salute wanted to listen,
 He greedily did soar towards the sun, and his countenance was bright like sun.
 And the seraphs, with the new visions of thousand deceits and enchanting sites,
 Did rapture his soul, sending to it wings of luminous dreams and of golden lights.
 The mighty camels, with detached rush-ropes, infuriously, now onward did hie,
 With raging madness, as on wings of fire, they did hurry on, did hover and fly.
 And under the spray of the bright sun-light all things did reveal a sparkling view,
 Freely and loudly did jingle the bells, laughing joyfully in colourful hue.
 And as an eagle, Abou-Mahari, upon the bright sun fixing his eye-sight,
 Flew incessantly, sleeplessly flew on, his soul luminous in a blissful light.
 And now behind him stretched the desert in bosom of lights, unveiled and bare,
 High above the sun gracefully did walk, spreading over him his bright sapphire hair.
 The purple-stuff, with the foam of gold, over his shoulder, Abou Mahari
 The sublime poet, towards the immortal sun, majestically hied in great hurry.

THE END

AVEDIC ISAHAKIAN

Trans. M. MANOUKIAN

... noble car'ven, for thousands of years fly towards the sun, to if you do soar,
 ... to be part of it, become immortal, there in its bosom you live ever more,
 ... my mother sun, your messenger, your herald, your herald, your herald,
 ... at victoriously darting towards you, in your glorious light I become sacred,
 ... stronger than God, you my only love, my only mother, bosom motherly.

Գ Ր Ք Ն Ր Ո Ւ Ն

Զօրքերու պէս կարգապահ ու ծերերու պէս խոհուն,
 Գիրքեր նիհար, հաստափոր, շարուած են դէմս կողք-կողքի,
 Իրենց սրտին ամփոփած իմաստութիւնն դարերուն,
 Զիս կը կանչեն անընդհատ իրենց անհուն վայելիքին:

Գիրքեր, գիրքեր բազմացեղ, դուք տարիներ շարունակ
 եղաք մտքին իմ աւիշն, իմ սիրտանքն ու իմ զանձ,
 իմ ընկերներս լաւագոյն ու մերք ընկերք միակ,
 Ու գոհացումք տուիք տենչանքներուն իմ անսանձ:

'Թէ գիս կոչէք ապերախտ՝ չեմ զարմանար ես այսօր,
 Զահելէ ետք ձեր լույսով աղկաղկ իմ միտքն շարունակ
 երբ կը լքեմ ձեզ մոռցած՝ բարիքներք ձեր բոլոր,
 Հրաւերին ձեր տաճուկ՝ կը դարձրենեմ երբ կոնակ:

Այո, այլևս չեմ կրնար ընդառաջել հոգևին
 Հրաւերին ձեր, քանի դեռ կեանքին հետ կը կուսիմ,
 Լիանալու ձեր հացով երբ ժամանակը չունիմ,
 Օ՛ր, ժամանակը այդ ժանտ — մեր մեծագոյն քջևամին...:

Գ. ՀԱՐՏԱՐ

Երուսաղէմ, 1975



THE ARMENIAN VERSION OF THE TESTAMENTS OF THE
TWELVE PATRIARCHS: SELECTION OF MANUSCRIPTS

MICHAEL E. STONE

The Hebrew University of Jerusalem

INTRODUCTORY REMARKS

As proposed in the writer's two previous programmatic papers, sample texts were collated and studied for all manuscripts available to him.¹ Thanks must be expressed to A. Hultgard and M. van Esbroeck who assisted in the preparation of the collations and to M. de Jonge who kindly supplied advance copies of the apparatus of the relevant sections of the new Greek edition which he is preparing. The manuscripts examined and their sigla are:

Siglum	Burchard, No.
A Venice, No. 346, 1220 C. E.	38
B Venice, No. 679, 15th century	40
C Venice, No. 229, 1665 C. E.	36
D Venice, No. 1270, 14th-15th century	42
E British and Foreign Bible Society, 17th century	29
G London, BM or. 8833, 17th century	30
H Oxford, Bodleian Arm e 30, 13th century	31
I Rome, Bibl. Vat. Arm 1, 1625 C. E.	34
K Vienna, Mechitarist No. 126, 1388 C. E.	43
L Vienna, Nationalbibl. Arm. 11, before 1608 C. E.	45
M Jerusalem, No. 1925, 1269 C. E.	26
N Jerusalem, No. 428, 1620 C. E.	25
O Jerusalem, No. 501, 17th century	—
P Jerusalem, No. 1927, 1649 C. E.	—
Q Jerusalem, No. 1933, 1645 C. E.	—
R Jerusalem, No. 1934, 1643 C. E.	—
S Jerusalem, No. 939, 1621 C. E.	—
T Jerusalem, No. 1170, 1787 C. E.	—
V Erevan, No. 353, 1317 C. E.	12
W Vienna, Mechitarist No. 705, 1403 C. E.	44
X Erevan, No. 346, 1390 and 1400 C. E.	7
Y Erevan, No. 354, 14th century	13
Z Erevan, No. 1500, 1282-83 C. E.	15
Aa New Julfa, No. 2, 17th century	—

¹ Michael E. Stone, 'The Jerusalem Manuscripts of the Testaments of the Twelve Patriarchs: Samples of Text,' *Sion* 44 (1970), pp. 29-35; *idem* 'Methodological Issues in the Textual Study of the Apocrypha and Pseudepigrapha,' *Proceedings of the Fifth World Congress of Jewish Studies* (Jerusalem: 1971), pp. 211-217. 'Burchard' refers to Ch. Burchard, 'Zur armenischen Überlieferung der Testamente der Zwölf Patriarchen,' *Studien zu den Testamenten der Zwölf Patriarchen*, (ZNW Beiheft 36; 1969), pp. 1-29.

Bb	Venice, No. 280, 1418-1422 C. E. (previous siglum B*)	37
Cc	Venice, No. 623, 1648 C. E.	39
Dd	Venice, No. 1182, 1656 C. E.	41
Ee	Rome, Bibl. Casanatense f IV. 8, 1596 C. E.	33

In addition:

U New Julfa 3 (*olim* Calcutta), 17th century —

was used on the basis of the text published for Testament of Levi.² Charles utilized one additional manuscript, but his collations are partial and unreliable.³ All material here discussed was studied first hand either in the manuscripts themselves or in microfilms.

The samples selected were: T. Levi chs. 1, 8, 19; T. Zeb. ch. 9, T. Jos. ch. 19, and T. Benj. chs. 11-12. The base text for the collations was that published, for T. Levi in *The Testament of Levi* and for T. Zeb., T. Jos., T. Benj. in *Sion*, 1970. The following manuscripts were incomplete, or the microfilms were incomplete, in certain respects.

A lacking T. Benj. 11-12 in the manuscript;

C lacking T. Jos. 19 in the microfilm;

U only previously published samples of T. Levi available;

Y lacking T. Benj. 11-12 in microfilm;

Z lacuna from T. Levi 2:9-9:5 results in omission of T. Levi 8;

Bb lacking T. Benj. 11-12 in microfilm, some readings can be supplied from previous editions.⁴

The collations thus include the evidence of 29 manuscripts out of a total of 52 known today. Of the remainder (all in Erevan), three are undated and the others all of 17th century date. All the earlier manuscripts known are included in the sample collations. Thus, although it is possible that in these later manuscripts text types of interest are preserved, it is not particularly probable that they contain anything very superior to the text of the 16 manuscripts of the 17th century which were examined.

The collations made, an apparatus was prepared. All cases in which a manuscript or group of manuscripts of less than half of the total number of witnesses showed a reading in agreement with an extant Greek witness or a reading clearly intrinsically superior were isolated. These were limited to a specific group of manuscripts as is evident from the appended examples. Moreover, certain readings seem to indicate some amount of second contact with the Greek version (see Appendix I, below).

It was confirmed that the four basic text-types isolated by Hultgard exist, viz: Z MV β α .⁵ It will be evident from the examples listed below that his statement, 'il nous paraît que le texte de la version arménienne

² See the writer's *Testament of Levi* (Jerusalem: 1969), pp. 165-188. The reader is referred, for detailed description of the manuscripts and bibliography, to Burchard's paper and to S. Ter-Avetissian, *Katalog der Armenischen HSS. in der Bibliothek des Klosters in Neu Djoulfa* (Vienna: 1970), [in Armenian].

³ On Charles' collations, see *Testament of Levi*, General Index, s. v.

⁴ R. H. Charles, *The Greek Versions of the Testaments of the Twelve Patriarchs* (Oxford: 1908); S. Yovsep'ianc', Անկանոն Գիրք Հին Կրոնականաց [Uncanonical Books of the Old Testament] (Venice: 1896).

⁵ A. Hultgard, *Croyances Messianiques des Test. XII Patr.* (dissertation; Uppsala: 1971), pp. 35ff. He builds upon *Testament of Levi*, pp. 27-30.

se laisse établir seulement à l'aide de A^{mv} [i.e. MV] et A^z [i.e. Z], (p. 36)' is too far-reaching. The text of α is better, in a number of cases, than that of all other witnesses, even though MV Z are without doubt the best single manuscripts. These readings of α are particularly important in that where MV and Z split, that which concords with α is usually primitive. Moreover, certain manuscripts of β preserve significant readings. The text of an *editio minor*, then, should be based upon Z MV and select manuscripts of α and β .⁶ This will ensure that the text is based upon those manuscripts preserving the best text-forms and also that all the chief textual types which have developed in Armenian are represented in the edition.

The readings considered are substantial variants of a 'non-repetitive' character.⁷ Cases of omission, even where it accords with the Greek, are not usually considered. This is particularly the practice in the case of α , which is an abbreviated text form.

SUPERIOR READINGS OF MINOR GROUPINGS

Z alone

T. Levi 19:2 առեհալ] + մեր Z

Greek ἡμεῖς

T. Levi 19:4 ութ] և թն Z հինգ α

Greek ἑπτά; the reading of α goes back to the text of Z by graphic corruption.

T. Zeb. 9:4 inc] + մի բաժանիք յերկուս զուս Z

Greek μὴ σχισθῆτε εἰς δύο κεφαλὰς

T. Zeb. 9:5 գործիցէք] + և ամենայն կոսց երկիր պագանիցէք Z

Greek καί γε πᾶν εἶδωλον προσκυνήσετε

T. Zeb. 9:8 ծագեցէ] + ձեզ Z

Greek ὑμῖν

It follows that Z is characterized by a number of significantly superior readings. It may be added that it is rarely inferior to the other manuscripts.

α alone

T. Levi 8:2 գիտութեանն] + և զբան ճշմարտութեանն (- ութեանն H) և զթթղունս հաւատաց (- ոյ HK) և զգարդ (զարդ HKB) նշանին և զհփունն (+ ի W) մարգարէութեանն (մարդութեանն H*)

Greek καὶ τὸν ποδῶσι τῆς ἀληθείας καὶ τὸ πέταλον τῆς πίστεως καὶ τὴν μίτραν τοῦ σημείου καὶ τὸ ἐφοῦδ τῆς προφητείας.: in spite of some differences, α clearly reflects the Greek text.

T. Levi 8:8 α does not have the dittography of և լցին զձեռս իմ խնկով found in all other Armenian witnesses.

T. Levi 8:1 զթասւմ] և թանասուս α

Greek ἑβδομήκοντα

T. Levi 8:14 և զիցի] կոչեցի α -W կոչեաց ի W

Greek ἐπικληθήσεται

⁶ It is also evident from the present re-collation of the material used by Charles and Yovsep'ianc' that their collations are neither accurate nor exhaustive.

⁷ See *Testament of Levi*, pp. 197f.

T. Levi 8:16 *ἡμεῖς ἠμαρτήσαμεν* (*ἡμεῖς ἠμαρτήσαμεν* HK) α

Greek τῶ σπέρματι σου

T. Levi 8:19 *βωφουεγθ* + *quw* α

Greek τούτο

α is a reworked text and shows numerous readings which are secondary in character. The text which served as the underlying basis of the reworking was clearly most important.

Z α

T. Levi 19:1 *δδη* + *βεμεεμεμε* Z α

Greek ἡ τὸ φῶς

T. Levi 19:3 *ἡμεῖς* 2^o] *βδδδ* Z α

Greek ἡμεῖς: μεν καὶ ἡμεῖς g μεν l

T. Jos. 19:5 *μεμεδδδδδ*] *δδδδδδ* Z ABHKS

The reading of Z ABHKS is clearly preferable and no Greek is extant.

These cases in which Z and α or part of α are superior to all other witness serve to confirm the value of these two text types.

MV

V is a copy of M or of a text very like it. Rarely does it preserve a reading clearly superior to a corruption of M. MV occur alone, superior to all MSS, only in T. Levi ch. 8 which, it should be observed, is missing in Z. MV do occur in a very significant number of readings with one or two other witnesses, usually Z, α or part of α which preserve the best text. It forms a valuable corroboration particularly for this latter witness which is not consistently superior.

MV alone

T. Levi 8:12 *ἡμεῖς ἠμαρτήσαμεν*] MV *ἡμεῖς ἠμαρτήσαμεν* Z β *ἡμεῖς ἠμαρτήσαμεν* S *ἡμεῖς ἠμαρτήσαμεν* rel

Greek ὁ πιστεύσας

T. Levi 8:14 *β*] MV om rel

Greek β: but on this type of variant, see *Testament of Levi*, p. 69, commentary.

MV ABSW

T. Levi 19:5 *καὶ τὸ λόγιον τῆς συνέσεως*] MV ABSW om rel

Greek καὶ τὸ λόγιον τῆς συνέσεως

MV Z

T. Levi 19:5 *βωφουεγθ*] MV Z om rel

Greek ἔβαλαν αὐτόν

T. Jos. 19:11 *δδδ*] A.V Z om rel

Greek ἡμῖν

MV Z S

T. Jos. 19:7 *αμ*] MV Z S rel vary

This seems best in context; no Greek extant.

MV Z α

T. Levi 19:3 $\rho\omega\acute{\upsilon}\beta\eta$] MV Z α om rel

Greek $\tau\omega\delta\lambda\omicron\gamma\omicron\upsilon$

T. Zeb. 9:3 $\iota\beta\acute{\eta}\beta\eta\phi\omega\mu\acute{\iota}\omega\mu\epsilon\lambda\epsilon\upsilon$] MV Z α $\iota\beta\acute{\eta}\beta\eta\phi\omega\mu\acute{\iota}\omega\mu\epsilon\lambda\epsilon\upsilon$ X Bb $\omega\mu\acute{\iota}\omega\mu\epsilon\lambda\epsilon\upsilon$
 $\iota\beta\acute{\eta}\beta\eta\phi$ rel

Greek $\epsilon\sigma\iota\sigma\theta\eta\epsilon\omega\delta\tau\omega\varsigma$

T. Benj. 11:2 $\omega\kappa\omega\alpha\upsilon\omega\mu\omega\omega\rho\rho\iota\chi$] MV Z α $\omega\mu\omega\omega\rho\rho\iota\chi\acute{\eta}\nu$ rel

Greek $\epsilon\sigma\gamma\tau\eta\varsigma\text{ Κυρίου}$

T. Benj. 12:4 $\mu\eta\beta\eta\eta\mu\epsilon\lambda\epsilon\upsilon\phi\omega\mu\acute{\iota}\omega\mu\epsilon\lambda\epsilon\upsilon\omega\mu\epsilon\lambda\epsilon\upsilon$] MV Z α $\beta\phi\omega\mu\acute{\iota}\omega\mu\epsilon\lambda\epsilon\upsilon\omega\mu\epsilon\lambda\epsilon\upsilon$ rel

Greek $\epsilon\kappa\ \gamma\eta\varsigma\ \text{Χαναάν}$

M[V] Z NO α

T. Jos. 19:5 $\delta\omega\mu\eta\eta\omega\mu\epsilon\lambda\epsilon\upsilon$] M Z NO α $\delta\omega\mu\eta\eta\omega\mu\epsilon\lambda\epsilon\upsilon$ rel: V is independently cor-
 This seems best in context; no Greek extant. [rupt.]

Summary

The readings adduced so far set it beyond doubt that MV, Z, α should be included in the *editio minor* and further that Z is the best single witness.

XBb

Bb is dependent on a text like X but has been reworked, somewhat. XBb form a special subgroup of β , occasionally with superior readings.

XBb alone

T. Benj. 12:1 $\delta\delta\eta\eta$] + $\alpha\rho\eta\eta\eta\eta\eta\eta\eta\eta\eta\eta$ XBb

Greek $\tau\epsilon\kappa\epsilon\alpha\ \mu\epsilon\upsilon$

MV Z α XBb

T. Zeb. 9:6 fin] + $\eta\epsilon\eta\eta$ (om XBb α) $\eta\eta\eta\eta\eta\eta\eta\eta\eta\eta$ MV Z α XBb

Greek $\kappa\alpha\iota\ \eta\eta\eta\eta\eta\eta$

MV Z XBb W

T. Levi 19:4 $\eta\eta\eta\eta\eta\eta$] MV Z XBb W $\eta\eta\eta\eta\eta\eta$ rel [tary.*
 Greek $\zeta\eta\tau\alpha\varsigma$; on this reading see *Testament of Levi*, p. 129, commen-

Other Manuscripts

L shows certain readings found in MV, Z, α and not in the rest of the manuscripts of β . One case of ZK Bb occurs; in one instance it is just conceivable that B preserves a superior reading. No other cases occur.

Z L α

T. Levi 1:2 $\beta\eta\eta$] om Z L α = Greek

MV U L

T. Levi 8:14 $\eta\eta\eta$ 1^o] M V U L $\eta\eta\eta$ rel

Greek $\kappa\alpha\iota\iota\omega\upsilon$

Z K Bb

* Note also: T. Benj. 12:2 ZX om $\eta\eta\eta\eta\eta\eta$ = Greek; on T. Levi 8:10 where Bb preserves a phrase which might be viewed as superior, see *Testament of Levi*, pp. 82f. The reading is, however, probably a result of the recensional activity of Bb.

T. Zeb. 9:8 *արդարութեանն*] + *և* Z K Bb

Greek *αα*

B alone

T. Levi 8:18 *յանդիմանեցա* | *անդիմացա* B

Greek *ααα* : B could be the text from which the corruption was made, but it equally plausibly could be the result of a correction. If it were to reflect the original, that would witness a non-existent Greek.

CONCLUSIONS

1. It follows from these examples that the *editio minor* should be based upon the collation of Z, MV α (or part thereof, see below), X, L. The position of Bb is not certain and although it seems unlikely to produce any good readings not in X it should probably be collated. This selection of witnesses will, most probably, preserve all readings significant for the resituation of the Greek text which have survived in the Armenian tradition. Equally, it presents a spectrum of the textual types which developed in Armenian.

2. Of α , the edition will utilize S W K with occasional consultation of B (see Appendix II, below).

3. The text of the edition should be based upon Z, into the text of which readings from the other text types will be introduced in those cases in which they are indubitably superior. In cases in which Z is not extant, M should be used.

[Since the preparation of this article in April, 1975 a sample edition of the Testament of Joseph, based upon the manuscripts here selected has appeared. In the Introduction to that edition certain refinements of the conclusions presented here have been achieved, in particular as regards the utilization of V and Bb. See: M. E. Stone, *The Armenian Version of the Testament of Joseph* (Texts and Translations 6, Pseudepigrapha Series 5, Missoula: 1975).]

APPENDIX I

Evidence for a Possible Second Contact between Armenian and Greek

A second, important result of the study of the samples was that a number of cases emerged in which two attested Greek readings both seemed to be presented by Armenian manuscripts. Their sparseness makes it possible that conjunctive developments may be responsible for them. Yet certain of these seem to form a pattern of occurrence and in these cases the likelihood of conjunctive development or incidental glossing is reduced.

α and part of α

T. Levi 8:3 *ասին*] MV Z β + *ցիս* α

Greek *ειπεν* : + *μοι* d m c i

T. Levi 8:17 *և ησώσω υμεις* *և ησθητε*] MV Z β om α

Greek *αα* *και και* *γραμματαις* : om Greek α

This may be conjunctive, but the homoioteleuton is easier in Greek than in Armenian.

T. Levi 8:17 *qf* | MV Z β *h a*

ἔτι: καὶ c h i

T. Levi 8:18 *aa.wghuaj* | MV Z β *aa.wghu akulhauu a*

ἐκείνου (τοῦ πρότερου k): τοῦ πρώτου οὐείρου c h i

Notably all these cases show a reading of *a* coinciding with Greek *ch i*. A similar pattern can be observed in three readings of BW in T. Levi 19:2-3. In these cases, however, the identity between BW and the Greek minority readings is not complete.

T. Levi 19:2 *hauru dhr wawgaw* | MV Z β AHKS *hauru hlrhauw wawghu* BW

Greek ἀπεκρίθημεν ἡμεῖς τῷ πατρί (+ ἡμῶν *e*): ἀπεκρίθησαν οἱ υἱοὶ κυτοῦ τῷ πατρί αὐτῶν *d*; cf. *ch i*

The split of the first and third persons is evident in both versions, but there is a good deal of variation in the Greek tradition.

T. Levi 19:3 *hauru dhr* | MV Z β AHKS *hauru huaw* BW

Greek ὁ πατὴρ ἡμῶν: ὁ πατὴρ αὐτῶν Λευῖς *d* ὁ πατὴρ αὐτῶν *ch i*

T. Levi 19:3 *wawgaw dhr* | MV Z β AHKS *arhghu wawghu* BW

Greek εἰπωμεν: εἶπον αὐτῶν (om. *d*) οἱ υἱοὶ αὐτοῦ *d c h i*: cf. εἶπον ἐκεῖνοι *g*

In this connection note also the following two readings:

L X Bb a

T. Levi 8:10 *lghu* | MV Z rel β *hlg LX Bb a*

Greek ἐπλήρωσαν: ἐπλήρωσε (-σεν *m f*) *d a c h i m f*

L alone

T. Levi 8:3 *hauau* | om *L*

Greek κυρίου: om *ch i*

Summary

It seems that, at least in T. Levi ch. 8, *a* may show a special relationship with *ch i*. It also seems possible that this is true of *WB* and *d c h i* in T. Levi ch. 19⁹. Caution, however would dictate the suspension of final judgement until further evidence emerges. Any possible relationship between *L, X,* and *Bb* and *ch i* remains unproven.

Other Manuscripts

A number of other such splits have been found, but no pattern emerges from an examination on them. They are given here for the sake of completeness of the presentation.

X Bb

T. Levi title *ghhauj* + *arhghu jwhghghu* *X Bb*

Greek Λευί: + υἱοῦ Ἰακωβ *e*

T. Benj. 12:1 *hauawrhawg* + *rhuhawdh* *X Bb*

Greek ἐπλήρωσε: Πλήρωσας πνευμαῶν *d*

Both these cases are expansionary additions, cf. also *X Bb* in T. Levi 19:5 *bis*.

⁹ After examining these examples, Prof. M. de Jonge cautiously observes that "secondary influence cannot be excluded, but it has not been proved" (letter of March 18, 1975). The hypothesis must now actively be examined, and all that is needed for the present study is that manuscripts possibly showing such splits be included in the edition.

MV alone

T. Levi 8:4 *ημῶν*] MV om rel

Greek + εἰ: *e a*

MV Z α

T. Zeb. 9:5 *δαῦν*] MV Z *α* + *ba* rel

Greek ἰγῶν: + ἰγῶ *c h i*

Here the majority reading of Armenian agrees with *c h i* and its minority reading, including *α*, with majority Greek.

MV Z

T. Benj. 11:1 *ἡσυχῶσιν*] M^cV Z *ἡσυχῶ* M* *ἡσυχῶσῖ* X *ἡσυχῶσῖ* rel

Greek κληήσονται: κληήσεται *g l*

H K

T. Levi 1:1 *ἡσυχῶσῖ*] *ἡσυχῶσῖ* *H K*

Greek τοῦ ἀποθνήσκοντος *d m*: τῆς τελευτῆς *g l*

A doubtful case.

From this evidence it follows that the possibility of a second contact of *α* with a Greek text like *c h i* should be entertained. All other readings have been given too, even in cases where they are not certain. New evidence may emerge as the work on the edition proceeds or it may eventuate that such scattered readings are the result of glossing or conjunctive developments.

As far as the selection of manuscripts for use in the forthcoming *editio minor* is concerned, it is important that witnesses showing significant evidence of such second contacts be included in the collations. It may be remarked, parenthetically, that in fact there is almost complete overlap between those manuscripts discerned to contain superior readings and those containing evidence of the second contact.

APPENDIX II

Selection of the Manuscripts of α

The six manuscripts of *α* examined fall into three major groups: B W, H K, A S. The following table sets forth cases of superior or split readings involving part of this group, cited in the order in which they occur above. It makes apparent that no such readings occur in A H which are not included in B K S W. Moreover, the single reading of B alone is doubtful in highest order. Therefore, for the *editio minor* K S W will be collated. B will be consulted where additional evidence seems to be required.

	A	S	B	W	H	K
T. Levi 8:2	x	x	x	x		
T. Jos. 19:7		x				
T. Levi 19:4				x		
T. Levi 9:8						x
T. Levi 8:8			x			
T. Levi 19:2			x	x		
T. Levi 19:3			x	x		
T. Levi 19:3			x	x		
T. Levi 1:1					x	x

ՏԱՐԵԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ

ՍՐԲՈՑ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ

1974 — 1975

ԵՐՈՒՍԱՂԵՄ

Նորին Ս. Օծուխին Վեհափառ Ս. Տ. Վազգէն Առաջին
 Սրբազնազոյն Կաթողիկոս Ամենայն Հայոց,
 Ամենապատիւ Ս. Եղիշէ Ս. Արքեպս. Տէրաւրեան
 Բարեխնամ Պատրիարք Ս. Աթոռոյն Երուսաղէմի,
 Ամենապատիւ Ս. Շնորհք Ս. Արքեպս. Գալուստեան
 Բարեխնամ Պատրիարք Կ. Պոլսոյ,
 Վսեմափայլ Տէր և Տիկին Ալիքս և Մարի Մանուկեաններ
 Արժանընտիր Նախագահ Հ. Բ. Ը. Միութեան,
 Գերշ. Սրբազան Հայրեր, Հոգշ. Հայրեր և յարգելի հանդիսակաւաններ,

1974 - 75 դպրոցական տարեփոսկին առիթով հաւաքուած ենք այնպէս
 հազարդ դասնալու համար վարժարանիս Տեսչութեան, ուսուցչական կազմին
 և աշակերտութեան տարուան մը ճիղերուն ու աշխատանքին քաղերոյ, բարո-
 յական, կրթական և անտեսական երեսներու վրայ:

Մեր ուրախութիւնը անհուն է այս պահուն, անոր համար որ սոյն
 հանդիսութեան կը նախագահէ Ազգիս Սրբազնազոյն և Վեհափառ Կաթողիկոսը
 Ս. Տ. Վազգէն Առաջին, որ հետուէն թէ մօտէն միշտ հայրական սէր և դուր-
 դուրանք ցոյց տուած է մեր կրթական յարկին նկատմամբ, թէ՛ բարոյապէս և
 թէ՛ նոյնիսկ անտեսապէս — կատարելով ամէն տարի յատկացումներ Լծնտանի
 Արքայրեան Շնորհէ — ու այս առթիւ յանուն մեր դպրութիւն և աշակերտու-
 թեան և վարժարանիս կը յարանենք մեր խորագրոց շնորհակալութիւնները:

Ձեր ներկայութիւնը Վեհափառ Տէր անհուն թերկրանքով կը լեցնէ
 մեր հոգիները, տարիներով մեր աշակերտներուն խօսք ենք մեր հայրենի
 սրբութիւններէն, Հայաստանէն, Արարատէն, Էջմիածնէն, Սահակէն և Մկա-
 րապէն, Վարդանէն, Երեսնէն ու վերջապէս մեր հայրենի բոլոր սրբութիւննե-
 րէն: Իրբև Հայրապետ Հայոց, Ձեր մեծ անձնատրուութիւնը խոսացումն է այդ
 բոլոր սրբութիւններուն, և Ձեր ներկայութիւնը մեր դպրոցական խնամքն այս
 յարկէն ներս, մեր աշակերտներուն շօշափելի կը դարձնէ խորհուրդը և ապ-
 րուսքը այդ բոլոր սրբութիւններուն:

Մանկավարտ ենք Ձերդ Սրբութեան ներկայութեամբ մեր մէջ, վասն-
 զի Ձեր անձին մէջ մենք կ'ողջունենք Ազգիս մեծազոյն Հայրապետներէն մին,
 որ դիտցաւ մեր տրամաբան օրերուն մէջէն կերտել փառքը վերածնած Ս.
 Էջմիածնին ու Հայաստաննայց Եկեղեցիին:

Ահա թէ ինչու այս անօրինակ խանդավառութեամբ զեզուն մենք ի բո-
 յոր սրտէ կ'ըսենք Դուք բարեկեցիք:

Մեր ուրախութիւնը անխառն է այս Հանդէսին մէջ ուղջունելով ներկայութիւնը Ս. Աթոռիս Ամենապատիւ Գահակալին Տ. Եղիշէ Ս. Պատրիարք Զօր, որ իբրև Հովանաւորոզն ու վերին Տեսուչը այս կրթական տունին, երբեք չէ խնայած իր Հայրական սէրն ու ստաջնորդութիւնը: Ու ինչպէս կրբկնած ենք նախընթաց տարիներու մեր տեսչական տեղեկագիրներուն մէջ, այս անգամ ես կը Հաստատենք թէ մեր կրթական ու ազգային ստաբիլութեան յաջողութեան մէջ, մենք շատ բանով կը պարտինք Ամեն. Տ. Եղիշէ Ս. Պատրիարք Զօր մեր նկատմամբ ցոյց տուած մտահոսութեան, քաջախրանքին և հովանաւորութեան:

Սոր Հաճոյքով այսօր այտեղ կ'ողջունենք ներկայութիւնը Կ. Պոլսոյ Հայոց Ս. Պատրիարք Տ. Ենորճք Արքեպս. Գալուստեանին, որուն Հայ եկեղեցականի բարձր ստաբիլութիւններով ու նուիրումով օժուծն անձնաւորութիւնը այնքան ծանօթ է բոլորին, և որուն մշտական բարեկամութիւնը ու բարոյական քաջախրութիւնը Հանդէպ մեր կրթական գործին, միշտ վայելած ենք անցեալին մէջ և այսօր:

Սանդախտութեամբ կ'ողջունենք այսօր մեր մէջ ներկայութիւնը մեր Ազգին մեծագոյն բարերարին, ինչպէս նաև Հ. Բ. Ը. Միութեան պանծալի Նախագահին, Տէր և Տիկին Ալեքս և Մարի Մանուկեաններուն, որոնք Երուսաղէմի Ս. Աթոռին սիրով առյցուն եղան դերասոյն մղիչ սյօն ու կազմակերպիչը, ամբողջ շարքուան մը երկայնքին փոռուող սողիմական մեր Հանդիսութիւններուն: Անոնք ոչ միայն նոր ու փառաւոր անկիւնադարձ մը ստեղծեցին Երուսաղէմի գաղաւթ պատմութեան երկայնքին, այլև միջազգային այս քաղաքին, ազգերու մրցահանդէսի այս մեծ կրկէսին մէջ այնքան փառաւոր բնծայեցին մեր ժողովուրդն ու եկեղեցին:

Մեր վարժարանի կրթական գործին նկատմամբ ես անոնց յայտնարբած սէրն ու գուրգուրանքը Հանրածանօթ է բոլորիդ: Ամէն անգամ որ մենք ունեցած ենք անասական նուազումի պահեր, անոնք Հանդիսացած են մեր վերջին ապաւէնը, և մենք որեւէ ատեն մեր առջև փակ չի գտանք իրենց, կամ իրենց խողովակով Հ. Բ. Ը. Միութեան սրտին դռները:

Այս խանդավառ առիթով մենք կրկին անգամ կը յայտնենք մեր դպրոցական ամբողջ կազմին ու մեր ծնոցներուն խորին երախտագիտութիւնը, մեր անփոխարինելի ու պատուական բարեկամներուն՝ Տէր և Տիկին Ալեքս և Մարի Մանուկեաններուն:

Երուսաղէմահայ Հասարակութեան ծանօթ է թէ մեր դպրոցական ամսավերջի Հանդիսութիւնները միշտ նուիրում կ'ըլլան այդ տարւոյն մէջ Հանդիսող Համազգային նշանակութեամբ ու արժէքով, որեւէ մէկ յորելանի մը անակատարութեան:

Սորագոյն Հաճոյքով ու երախտագիտական դրացումներով այս տարւան մեր ամսավերջի Հանդիսութիւնը նուիրած ենք Վսեմապատիւ Տէր և Տիկին Ալեքս և Մարի Մանուկեաններու, Հ. Բ. Ը. Միութեան նազաղահոսութեան բանասէականին, ինչպէս նաև անոնց ազգային ու եկեղեցական շատ նուիրեալ ու բեղմնաւոր ծառայութեան: Հանդիսութիւն մը, որուն այնքան բաղդաւոր գուրգուրութեամբ, անձամբ ներկայ կ'ըլլան նաև իրենք յարդելի յորելեարները: Պարագայ մը որ մեր սիրտերը կը լեցնէ կրկնակի բերկրանքով:

Մտազինս կ'ողջունենք այտեղ ներկայութիւնը Հայ դիրին ու կրթութեան, Հայ Եկեղեցւոյ ուրիշ մէկ ակնաւոր բարեկամին ու ազգային բարերարին՝ Մեծայարգ Տիար Տատուր Տատուբեանին, որ վերջին Հինգամեակին ազգային ու եկեղեցական անսակարկելի նախանձախնդրութեամբ և սիրով

կազմակերպեց Ս. Աթոռէն ներս Տատուրեան Սաներու ձեռնարկին անտեսական յանձանձուժք զլիաւորարար իր և իր միջոցաւ ուրիշ մեծահոգի բարեկամներու անտեսական աջակցութեամբ, որով Ս. Աթոռիս կարելի դարձաւ թուրքիոյ ներքին դաւառներէն բերել հարիւրաւոր Հայ մանուկներ: Այս մանուկները կու գան մեզի դաւառական ամենախեղճ պայմաններէն, և այստեղ մեր վարժարանէն ներս հաղորդ կը դառնան Հայեցի դաստիարակութեան ու ոգիին, իրենց կրօնքին ու եկեղեցիին:

Անոնցմէ ոմանք յետագային շարունակեցին իրենց ուսումը մեր հոգևոր ճեմարանէն ներս, պատրաստուելով եկեղեցական ասպարէզի. ուրիշներ վերագարձան իրենց տուները, այլափոխուած ու հայրէն քաղցրացած ողկանութեամբ:

Վերջապէս իսրին բերկրանքով կ'ողջունենք այս հանդիսութեան մէջ ներկայութիւնը Հայրենիքէն և սփիւռքէն ժամանած Հիւրերուն, Գերաշնորհ Սրբազան Եպիսկոպոսներուն, յարգելի աշխարհականներուն, բոլորին բոլորին, որոնց կը յայանենք մեր զգացում շնորհակալութիւնները:

Ասկէ անդին մենք կ'անցնինք մեր զպրօցական տարեկան տեղեկատուութեան իր կրթական, բարոյական անտեսական դանաղան երեսներով:

1974 — 75 զպրօցական տարեշրջանին մեր Երկեսև աշակերտութեան թիւը եղաւ 245, բաժնուած այսպէս. —

Երկրորդական բաժին	22 մանչ	33 աղջիկ	55
Նախակրթարան	65 մանչ	60 աղջիկ	125
Մանկապարտէզ	30 մանչ	35 աղջիկ	65

Ընդհ. թիւ աշակերտութեան՝ 245

Այս աշակերտներէն մօտ 30ը եկած են արտասահմանէն, մասնաւորաբար թուրքիոյ ներքին դաւառներէն, ինչպէս նաև Իսրայէլի դանաղան քաղաքներէն, որոնք չունին հայկական վարժարաններ: Մնացեալները մեր դպրութի դասակներն են:

Անվարան սր մեր կարելին ի դորձ զբինք մեր աշակերտները դաստիարակելու հայեցի ու կրօնական առողջ դաստիարակութեամբ և բարեկրթութեամբ: Ասոր փաստն է այն որ մեր աշակերտները ունին զնահատելի վարք ու մենք չունինք տարիներէ ի վեր կարգապահական, բարեկրթական շէշտուած դժուարութիւններ:

Մեր զպրօցական աշխատանքներուն բարեւք բնթացքին համար մեզի աջակից ունեցանք մեր ուսուցչական կազմը, բազկացած հոգևորական և աշխարհական 25 հոգիներէ, որոնք ողի ի բոին գործակցեցան մեզի մեր ազգի դասակներու դաստիարակութեան գործին մէջ: Ու այս առթիւ մենք թէ՛ անձնապէս և թէ՛ յանուն ծնողաց և մեր աշակերտութեան ունինք մի միայն անվերապահ զնահատանքի և շնորհակալութեան խօսքեր, այս ազնիւ մշակներուն:

Մեր ուսումնական ծրագիրը եղաւ ըստ նախընթացի, Երկրորդական վարժարաններու յատուկ անդիտական G. C. E.-ի (General Certificate of Education) ծրագիրը:

Սակայն վերջին այս տարին մանաւանդ այս ծրագրի իրադորձման ճամբուն մէջ կը դիմադրաւենք որոշ գժուարութիւններ, անոյ որ, մեր շրջապատի արարական երկիրներ կը պարտադրեն Մերձաւոր Արեւելի բոլոր երկրորդական վարժարաններուն իրագործել արարական թափփիէի պետական քրննութեանց ծրագիրը և զայն պայման կը նկատեն այս երկրամասի բոլոր աշակերտներուն համալսարան ընդունելութեան: Եւ որովհետև զպրօցի մը համար մեծագոյն գժուարութիւնն է տարիներէ ի վեր իրագործուած կրթական ծր-

բազրի մը յանկարծական փոփոխութիւնը, այս ուղղութեամբ ցարդ մենք հետեւեալ քայլերը առած ենք.—

Ա.— Դիմեցինք Յորդանանեան կառավարութեան տեղւոյս կրթական անօրինութեան և պարզելէ յետոյ թէ կրթական ծրագրի անմիջական փոփոխութիւնը G. C. E.-էն դէպի Քալիֆորնի, տարիներու հարց է, համաձայնեցանք որ առ այժմ նախակրթարանի բաժնին մէջ սկսինք իրագործել Քալիֆորնի ծրագիրը, սկսելով յառաջիկայ դպրոցական տարին: Իսկ մեր շրջանաւարտները մինչև 7 տարի, Քալիֆորնի իրաւիւրընս պիտի ստանան կրթական աւաչութենէն, եթէ յաջողին G. C. E.-ի քննութեանց 6 նիւթերուն մէջ, որոնցմէ մին պէտք է ըլլայ Advanced Level արարերէն լեզու:

Ուրեմն մեր աշակերտներու ծնողաց նկատմամբ կը յանձնենք որ յառաջիկայ տարի մեր նախակրթարանի կրթական ծրագիրը բաւական փոփոխութիւններ պիտի կրէ՝ համաձայնելու համար Քալիֆորնի ծրագրին:

Բ.— Միւս կողմէ մտնեցանք նաև Երրայական համալսարանի անօրինութեան, ճշդելու համար պայմանները մեր աշակերտներուն Երրայական համալսարան բնդունման: Եւ ամիսներու բանակցութենէն յետոյ համաձայնեցանք այն սկզբունքին չուրջ որ մեր աշակերտները կրնան համարարան բնդունուիլ, եթէ յաջողին G. C. E. քննութեանց 6 ճիւղերուն մէջ, անոնցմէ չորսը Ordinary Level, իսկ երկուքը Advanced Level: Այս վերջին երկուքը պիտի ըլլան հայերէն և արարերէն լեզուներ:

Ուրեմն կը տեսնէք որ ասկէ անդին ձեր զաւակներուն կը մնայ լաւագոյն աշխատանքով ապահովել իրենց յաջողութիւնը: Եւ որովհետև այս երկրորդ պարագային բացարձակ անհրաժեշտութիւն մըն է երրայական լեզուի դիտութիւնը, մեր վարժարանէն ներս զօրացուցինք նաև երրայակերէնի ուսուցումը: Այժմ մեր բոլոր դասարանները, նախակրթարան թէ երկրորդական կը հետեին նաև երրայակերէն լեզուի դասընթացքներուն: Որով մեր վարժարանէն ներս ուսուցումը լեզուներու թիւը կը բարձրանայ չորսի՝ հայերէն, անգլերէն, արարերէն և երրայակերէն:

Մեր դպրոցական աշխատանքներու հայագիտական բաժինը նախընթաց տարիներուն նման շարունակեցինք, աւանդելով հայերէն լեզու, գրարար և աշխարհարար, Հայոց պատմութիւն, Գրականութիւն, Հայ արուեստի պատմութիւն, կրօն և այլն և այլն:

1975 Յունուար 1էն 10 տեղի ունեցան մեր վարժարանի կիսամեայ քննութիւնները, իսկ 1975 Մայիս 21-31 ամսվերջի քննութիւնները, որոնցմէ յետոյ մեր աշակերտութենէն յառաջիկայ տարի 5 հոգի կը կրկնեն իրենց դասարանները:

Իսկ այս տարի մեր երկրորդական վարժարանէն աւարտական միկալականներ կը ստանան հետեւեալ 4 շրջանաւարտ աշակերտները:

- Վահէ Գարնեան
- Տալիսա Տէմիրեան
- Աննա Աղաւեան
- Ընծայ Յարութիւնեան

Թէև թիւով քիչ բայց շատ բնօր, բարեկիրթ, աշխատունակ և յուրջ աշակերտներու դասարան մը, որոնք բոլորն ալ կը ստանան յաջող միկալականներ լեզուն այն բոլոր նիւթերով որոնք դաստաւանդուեցան իրենց: Ասոնք կը մասնակցին նաև տարւոյս G. C. E. քննութեանց, որոնց արդիւնքները յայտնի կ'ըլլան յառաջիկայ Մեպտեմբերին:

Իսկ անցեալ տարւոյ մեր շրջանաւարտներէն հետեւեալ աշակերտները ունեցած են հետեւեալ յաջողութիւնները G. C. E. քննութեանց մէջ.—

Անդա Արսէնեան յաջողած է 6 նիւթերու մէջ.— Հայերէն, Արարերէն, Անգլերէն լեզու, Անգլիական գրականութիւն, Ընդհանուր Ազգայն Գաղտնութիւն, Ուսողութիւն :

Երուանդ Սահակեան յաջողած է 4 նիւթերու մէջ.— Հայերէն, Անգլիական գրականութիւն, Ուսողութիւն, Քիմիարանութիւն :

Սօսա Անտոնեան յաջողած է 3 նիւթերու մէջ.— Հայերէն, Անգլիական գրականութիւն, Ուսողութիւն :

Ֆիմի Գանգաշեան յաջողած է 3 նիւթերու մէջ.— Հայերէն, Անգլիական գրականութիւն, Ուսողութիւն :

Արքահամ Ելմմէսեան յաջողած է 3 նիւթերու մէջ.— Հայերէն, Անգլիական գրականութիւն, Ուսողութիւն :

Սօսա Խարամաարեան յաջողած է 2 նիւթերու մէջ.— Հայերէն, Ուսողութիւն :

Վերա Մնացականեան յաջողած է 2 նիւթերու մէջ.— Արարերէն, Անգլիական գրականութիւն :

Ռօզէր Գամանեան յաջողած է Հայերէնի մէջ :

Եղիա Թումայեան յաջողած է Հայերէնի մէջ :

Վաչէ Երկարեան յաջողած է Արարերէնի մէջ :

Մեր ներկայ շրջանաւարտներէն երեքը անցեալ Յունուարին մասնակցեցան Արարերէն լեզուի G. C. E. քննութեանց (Ordinary Level) և յաջողութեամբ անցան: Ասոնք են.— Տալիտա Տէմիրճեան, Աննա Ազամեան, Վահէ Գարճեան :

Յատկանշական է որ անցեալ տարի առաջին անգամ բլլայոյ մեր աշակերտները մասնակցեցան և յաջողեցան G. C. E. Արարերէն Advanced Level քննութեանց, յանձին Սեղա Արսէնեանի, ուշիմ և բարեկիրթ աշակերտուհի մը: Իսկ այս տարի մեր երեք շրջանաւարտները ևս մասնակցեցան վերոյիշեալ քննութեան: Յուսարից ենք որ շուտով կը ստանանք անոնց յաջողութեան յուրը:

Ձեռնարկած ենք կենսաբանական տարրաբուժարանի մը կազմութեան գործին, բարերարութեամբը Գերմանական Evangelische Zentralstelle für Entwicklungshilfe E. V. կրօնական կազմակերպութեան որ արդէն իսկ մօտ 13,000 խորաշէկեան լիբոզի գումար մը դրած է մեր տրամադրութեան տակ և մենք յուսով ենք որ յառաջիկայ Յուլիս-Օգոստոս ամիսներուն այս ձեռնարկը ևս գլուխ հանած կ'ըլլանք:

Օգտագործելով այս առիթը կը յայտեննք մեր և մեր աշակերտութեան խորին շնորհակալութիւնները իրենց: Ինչպէս գիտէք, նոյն այս բնկերութեան ծախքովն էր որ կառուցինք մեր վարժարանի արեւելեան վերնաշարկի թիւ և մեր աշակերտներուն համար ստեղծեցինք այնքան յարմարուէտ պլաններ, և որոնց օժանդակութեամբ մեր տարրաբուժարանն այ օժտուեցաւ ընդարձակ տեղամասով և այլ թէքնիք յարմարութիւններով:

Կրթական այս ճիղին քովն ի վեր հոգ տարինք նաև մեր աշակերտներու բարոյական և հոգեբարական դաստիարակութեան գործին: Ամէն հանդիսաւոր առիթի և զրեթէ բոլոր Կիրակիներուն մեր աշակերտները առաջնորդեցինք Սուրբ Եկեղեցի: Անոնք հանդիսաւոր առիթներով մասնակցեցան մեր Եկեղեցական արարողութեանց, ու պարբերաբար հազորդուեցան նաև Փրկչի Ս. Մարմնով և արիւնով:

Տեղւոյս քաղաքապետարանին կարգադրութեամբ մեր աշակերտներուն առողջական վիճակը ևս ենթական եղաւ պարբերական քննութեանց քաղաքա-

պետարանին զրկուած մասնաւոր առողջական պաշտօնեաներու միջոցաւ, ու աշակերտներու տկարութիւնները անմիջապէս տեղեկացուեցան իրենց ծնողներուն :

Ըստ նախընթացի շարունակուեցան մեր աշակերտներու մարզական դասընթացքները, որոնց պատկուծը եղաւ մեր ամառվերջի տարեկան մարզահանդէսը, որ տեղի ունեցաւ 11 Մայիս 1975, Կիրակի, ի ներկայութեան յոյնախօսն բաղմութեան մը. մարզահանդէսը հանդիսացաւ մեր աշակերտներու մարզական ճիգին լուազոյն ցուցահանդէսը :

Գարձեալ ըստ նախընթացի շարունակուեցան ազջիկներու յատուկ մեր ձեռագործի դասընթացքները : Այս ձեռագործները ի վաճառ դրուեցան մեր տարեկան պագարին որ տեղի ունեցաւ 17 և 18 Մայիս 1975, Շարախ և Կիրակի օրերուն : Պագարը ունեցաւ նաև իր կերութումի, երգի և պարի երկօրեայ բաժինը, որով մեր զաղութի անդամները ունեցան հայկական ընկերային խմբաւորումի շատ հաճելի պահեր : Պագարը վարժարանին ապահովեց 13,000 խրաչէլեան լիրօղի մուտք մը :

Իսկ 12 Յունուար 1975, Կիրակի, ունեցանք նաև մեր Ամանորի խրատխճանքի օրը, որով նոր Տարիի նախօրեակին մեր ժողովուրդը ունեցաւ երգի, պարի և զուարճութեանց հայկական շէնչող միջնորտի հաճելի ժամանցը : Զեանարկը մեր վարժարանին ապահովեց Իւր. 4000 լիրօղի դուժար մը :

Մեր կրթական և բարոյական այս համառատութենէն յետոյ կը կատարենք նաև մեր տնտեսական գրութեան համարատուութիւնը որ հետեւեալն է :

ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՈՒԵԿՇԻՌ ԵՒ ԵՒՄՏԻՑ Ս. ԹԱՐՎՄԱՆՁԱՅ ԵՐԿՐ. ՎԱՐԺՎՐԱՆԻ

1974 Յուլիս 1 — 1975 Յոգոսոս 31

Մ Ո Ւ Տ Ք

Պատրաստ ի գրամարկի անցեալ տարեշրջանէն փոխադրեալ	Ի. Լ. ԱԿ.	3.677.92
Նուիրատուութիւնը արտասահմանէն		145.403.70
Աշակերտական տարեվճարք		55.746.00
Գասագիրքերէ և դասատետարերէ		6.300.00
Հանգէսներէ և զանազան ձեռնարկներէ		27.430.00
1974ի տարեկան պագարէն զուտ շահ	10.000.00	
1975ի նոր Տարւոյ խրատխճանքէն	4.000.00	
Դպրոցական հանգէսներէ	430.00	
197 ի տարեկան պագարէն	13.000.00	
Բացառիկ մուտքեր		2.100.00
Վաճառուած թմրուկներէ	350.00	
1975ի Օրացոյցներէն զուտ շահ	1200.00	
Վերաքննութեանց տուրքեր	550.00	
	2.100.00	
Ընդհանուր մուտք		240.657.62

Ե Լ Ք

Ամսական ք պաշտօնէութեան մինչև 1975 Օգոստոս	Ի. Լ. ԱԿ.	201.630.00
Դասագիրքեր և դասատետրեր		16.550.95
Գրենական պիտոյք		458.40
Թղթատարական ծախքեր		1.280.00
Զեռագործի նիւթեղէնք		1.498.50
Մանր ծախք և մաքրութիւն		576.00
Տպագրական ծախքեր		1.372.00
Հանդիսական ծախքեր		812.00
Շինուածական ծախքեր և կահայից նորոգութիւն		2.090.00
Բացառիկ ծախքեր և պատուասիրութիւնք		4.054.10
Մտրմնակրթանքի ծախքեր		1.230.60
	Տարեկան Ընդհ. Ծախք	231.552.55
Փոխանցելի յաջորդ տարեշրջանին՝ պատրաստ ի դրամարկղ		9.105.07
		240.657.62

Մեր զգրոցարան առօրեայ հաշուեկշիռէն անջատարար, մենք կատարած ենք հետեւեալ դրամական գործառնութիւնք վարժարանիս տարբարուծարանին մէջ՝ փորձարկութեանց սեղանի մը շինութեան համար, քարերարութեամբը Evangelische Zentralstelle für Entwicklungshilfe E. V. կազմակերպութեան (Bonn), որոնց այս առթիւ կը յայտնենք մեր զգածուած շնորհակալութիւնները:

Մ Ո Ի Տ Ք

Վերոյիշեալ կազմակերպութեանն ստացուած գումար	Ի. Լ. ԱԿ.	4.451.14
		4.451.14

Ե Լ Ք

Շինանիւթ	181.10	
Օրալարձք աշխատաւորին 140.00 + 450.00	590.00	
Ջուրի խողովակաց հաստատում	1.450.00	
ձերմակ Սիմէնթ և Շիտ	34.60	
ձերմակ պալաթ	98.00	
Ատաղձագործական ծախքեր	1.900.00	
Դպրոցի վերնայարկի շինութեան արտօնագիր	47.44	
կառավարական քննութեան համար	150.00	
	Ընդհ. Ելք՝	4451.14

Մեր վերոյիշեալ համարատուութեանն իսկ յայտնի կը դառնայ թէ մեր կրթական տարեկան ծախուց շատ կարեւոր մէկ մասը կը հոգացուի արտասահմանէն եկած նուիրատուութիւններով: Ստորև կու տանք անոնց ցանկը ու նուիրատուութիւններու հաշուեկշիռը: Այս առթիւ անոնց հանդէպ մեր երախտադիտական զղացումները կը յորդին աւ առանց այլևայլի կը յայտարարենք թէ մեր նուիրատու բարեկամները մեր գործի յաջողութեան մեծագոյն ստատրնէրն են, առանց իրենց մեր զգրոցը շատ բան պիտի կորսնցնէր իր վերելքէն ու փառքէն: Աստուած վարձահատոյց թող ըլլայ իրենց:

Ի. Լ. ԱԿ.

Յ. Ա. Ունճեան, Լոնտոն	150.00
Գ. Վիւլպէնկեան շինարարութիւն, 1973-74ի յատկացման ի հաշիւ	1000.00
Գասերք վարդանանց, Մ. Ն.	690.00
Սարգիս ձգնաւորեան, Մ. Ն.	105.00

Նահապետ Մելքոնեան, Մ. Ն.	95.00
Տէր և Տիկին ձ. Նահաբեան, Մ. Ն.	117.00
Տէր և Տիկին Բոյ Արզեան, Մ. Ն.	117.00
Գ. Կիւլպէնկեան Հիմնարկութիւն, 1973-74ի յատկացման ի հաշիւ	1000.00
Կիւլլապի Կիւլպէնկեան Հիմնարկութիւն, Մ. Ն.	4700.00
Զարյո Պարսամեան, Մ. Ն.	23.00
Տիկնանց Միութիւն Ս. Վարդան Եկեղեցւոյ, Մ. Ն.	69.00
Օր. Ռօզ Յովսէփեան, Մ. Ն.	114.00
Տիկին Վալանդին Պապաքեան, Մ. Ն.	114.00
Օր. Ռօզ Յովսէփեան, Մ. Ն.	130.00
Խաչիկ Փափաղեան, Հար. Ամերիկա	117.00
Աննիկ Իգմբրիւհան, Հար. Ամերիկա	117.00
Գէորգ Փափաղեան, Հար. Ամերիկա	117.00
Կերպանդրեան Վարժարան Լօրէնտի, Մ. Ն.	155.00
Կոպեանիկ Սէֆէրեան, Ֆրանսա	4800.00
Ասատուր Անդրէասեան, Երուսաղէմ	100.00
Երուսաղէմի Քաղաքապետարան	1050.00
UNRWA	411.60
Տիկին Մ. Սարաֆեան, Գանատա	115.00
Մօնթրէալի Տիկնանց Միութիւն, Գանատա	135.00
Տէր և Տիկին Համբար Պարակտեան, Մ. Ն.	110.00
Տիկին Լիլիոյայէթ Պէրպէրեան, Մ. Ն.	430.00
Հէրրի Ռենճեան, Մ. Ն.	430.00
Ստեփան Բանիկեան, Աստրալիա	200.00
ՀՕՄ, Երուսաղէմ	600.00
Գ. Կիւլպէնկեան Հիմնարկութիւն, Լիլիոյան	1000.00
Հար. Ամերիկայէն Նուիրատուութիւնք, ձեռամբ Տ. Բարդէն Արքեպս-ի	525.00
Տիկին Տօլօրէզ Լէյպման, Մ. Ն.	1470.00
Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւն, Լիլիոյան	6332.00
Յակոբ Զաղրբեան, Մօնթէլիփաէօ	378.00
Յարութիւն Արապեան, Հար. Ամերիկա	294.00
Օր. Ա. Պարիկեան, Հար. Ամերիկա	126.00
Մեքսիկոյ Շահինեան, Հար. Ամերիկա	252.00
Տէր և Տիկին Արա Հայկ, Մ. Ն.	470.00
Օր. Արաքսի Թաշճեան, Մ. Ն.	423.00
Փառէն Վրդ Աւետիքեան, Մ. Ն.	235.00
Տէր և Տիկին Զարեհ Պատկեան, Մ. Ն.	1500.00
Հայկ ձիգձէճեան, Մ. Ն.	117.00
Տիկին Մարկարէթ Փօճէն, Մ. Ն.	117.00
Տիկին Քարմէն Քէօթլի, Գանատա	117.00
Երուսաղէմի Քաղաքապետարան	400.00
Հայկ Գալուստեան, Լոնտոն	200.00
Երուսաղէմի Քաղաքապետարան	400.00
Ստեփան Բանիկեան, Աստրալիա	70 00
Տէր և Տիկին ձ. Ստեփան, Մ. Ն.	120.00
Տըթ և Տիկին ձ. Քիրաճեան, Մ. Ն.	120.00
Օր. Լիլիոյայէթ Շամիրեան, Մ. Ն.	120.00
Տէր և Տիկին Սարգիս Քիրքճեան, Լոնտոն	160.00
Տէր և Տիկին Գէորգ Քիրքճեան, Լոնտոն	160.00
Տէր և Տիկին Յովհաննէս Քիրքճեան, Լոնտոն	160.00
Երուսաղէմի Քաղաքապետարան	400.00
Տիկին Նուարդ ձրքճեան, Մ. Ն.	185.00
Տիկին Արօլօնիա Սողիկեան, Մ. Ն.	155.00
Մարկոս Թաշճեան, Մ. Ն.	310.00
Էսսէֆեան Եղբարք, Լոնտոն	620.00
Վարդգէս Միւրոյեան, Մ. Ն.	310.00
Մարթին Արղարեան, Մ. Ն.	930.00
Հայ Ամերիկեան Վեթերաններ Տիթրոյթի	310.00

Տէր և Տիկին Ա. Բակլայեան, Մ. Ն.	155.00
Նորայր և Ալիս Մատանեան, Մ. Ն.	155.00
Տէր և Տիկին Վահրամ Պոյաճեան, Մ. Ն.	620.00
Ալիս և Սիմոն Թաշճեան, Մ. Ն.	310.00
Կարպիս Քէլճիքեան, Լուստոն	400.00
Աւետիս Քէլճիքեան, Լուստոն	200.00
Տիկին Եւփիմէ Գասապեան, Մ. Ն.	155.00
Տէր և Տիկին Ն. Աղաբեան, Մ. Ն.	155.00
Տէր և Տիկին Ֆ. Լ. Պէլլէքեան, Մ. Ն.	155.00
Տիկին Նուարդ Գարակէօղեան, Մ. Ն.	155.00
Տէր և Տիկին ճօն Բաշայեան, Մ. Ն.	155.00
Տէր և Տիկին Վահրամ Աղապապեան, Մ. Ն.	155.00
Տիկին Ադնէս Դլրճեան, Մ. Ն.	155.00
Օր. Հէլէն Գաղտեան Մ. Ն.	155.00
Տիկին Ֆլորա Թօմպուլեան, Մ. Ն.	155.00
Սէլիլլիի Տիկնանց Միութիւն, Մ. Ն.	155.00
Տիկին Մարքուշի Միքայէլեան, Մ. Ն.	155.00
Օր. Ալիս Գաղտեան, Մ. Ն.	155.00
Սաղնիկ Պետրոսեան, Մ. Ն.	185.00
Տէր և Տիկին Վ. և Ա. Տօրճայեան, Մ. Ն.	155.00
Օր. Մէրի Թուփալեան, Մ. Ն.	155.00
Տիկին Նորա Ֆ. Մարշ, Մ. Ն.	155.00
Տիկին Արդէն Մարգարեան, Մ. Ն.	185.00
Տէր և Տիկին Արնի Աւետեան, Մ. Ն.	155.00
Տիկին Բուբուլա Սարաֆեան, Մ. Ն.	155.00
Հայ Կին Ակուժր, Մ. Ն.	610.00
Տէր և Տիկին Ա. Բարեջանեան, Մ. Ն.	155.00
Տիկին Ա. Հաճրեան, Մ. Ն.	155.00
Ճօզէֆ և Էլիս Զալմըրս, Մ. Ն.	465.00
Օր. Թէրէզա Թարայեան, Մ. Ն.	155.00
Տէր և Տիկին Հէրրի Գըղըլեան, Մ. Ն.	185.00
Երէցիկին Վարդանայ Աւագեան, Մ. Ն.	155.00
Տիարց և Տիկնանց Միութիւն Լօրէնսի, Մ. Ն.	155.00
Տքթ. և Տիկին Եագուպեան, Մ. Ն.	155.00
Համասերասատանայ Վերաշինաց Միութիւն, Մ. Ն.	2480.00
Տէր և Տիկին Զարեհ Պաուկեան, Մ. Ն.	14200.00
Տիկին Թագուշի Դանիէլեան, Մ. Ն.	155.00
Գեարդ Գաւաքտեան, Մ. Ն.	310.00
Տիկին Թագուշի Գալըպեան, Մ. Ն.	450.00
Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութ., 1874-75-ի յատկացման ի հարկու	4760.00
Կոպեանիկ Ալֆէրեան, Ֆրանսա	12000.00
Երասաղէմի Քաղաքապետարան, Երրայեքէն զատերու	400.00
Տէր և Տիկին Պլանշ Կրանթ, Մ. Ն.	157.00
Տիկին Վալէնթին Պապապեան, Մ. Ն.	157.00
Հէրրի Կարապետեան, Մ. Ն.	157.00
Վաղինակ Աւագեան, Մ. Ն.	157.00
Տէր և Տիկին Է. Գաղանճեան, Մ. Ն.	157.00
Լեան Պօզեան, Մ. Ն.	310.00
Կիրակնօրեայ Վարժարան Սառլի Միութիւն, Մ. Ն.	157.00
Ս. Յովնանէս Եկեղեցի, Միութիւն	310.00
Երէց Տիկնանց Միութիւն, Սարբաճէնթօ, Մ. Ն.	310.00
Տիկին Ռօզ Զարգարեան, Մ. Ն.	310.00
Արգար Զարգարեան, Հայֆա	150.00
Տիկին Արշօ Պարթեան, Մ. Ն.	180.00
Տէր և Տիկին Կարօ Զուրմանեան, Մ. Ն.	180.00
Տէր և Տիկին Ա. Սուաճեան, Մ. Ն.	157.00
Օր. Արմինէ Գաղտեան, Մ. Ն.	157.00
Տէր և Տիկին Մ. Հօփլամապեան, Մ. Ն.	750.00

Տէր և Տիկին Նշան Շիմշիբեան, Մ. Ն.	150.00
Տէր և Տիկին Չարլզ Պոյանեան, Մ. Ն.	310.00
Տիկին Մարթա Կէնտրէօ, Մ. Ն.	145.00
Տ.թ. Արան Գասպարեան, Մ. Ն.	145.00
Կրտսեք Տիկնանց Միութիւն, Պոսթոն Գալուստ Կիւոյկենկեան Հիմնարկութիւն	145.00 9963.10
Տիկին Էլիզապէթ Պէրպէրեան, Մ. Ն.	600.00
Տիկին Կիւլի Գալաշեան, Մ. Ն.	160.00
Տիկին Արմէնուհի Բէշիշեան, Մ. Ն.	150.00
Եղուարդ Փանոսեան, Մ. Ն.	6000.00
Առաջնորդարան Ամերիկայի, զանազան նուիրատուութիւններէ	1300.00
Օբլեկնտի Տիկնանց Միութիւն, Գալիֆ.	600.00
Տիկին Հէլէն Մէճան, Մ. Ն.	620.00
Միքայէլ Ասարեան, Մ. Ն.	1200.00
Տ. Փանէն Վրդ. Աւետիքեան, Մ. Ն.	60.00
Օր. Արաքսի Թաշճեան, Մ. Ն.	200.00
Ուստրի Տիկնանց Միութիւն	290.00
Կիրակնօրեայ Վարժարան, Սէն Ֆրանչիսքօ, Գալիֆ.	156.00
Տիկին Վերոնիքէ Բէօսէեան, Մ. Ն.	180.00
Անանուհներ Սաքրամէնթոյէն, Գալիֆ.	120.00
Արթուր Մուրատ, Մ. Ն.	156.00
Նուպար Խաչիկեան, Մ. Ն.	156.00
Լիլիան և Գասպար Գասպարեան, Մ. Ն.	156.00
Կիրակնօրեայ Վարժարան Սաքրամէնթոյի	156.00
Եղուարդ Սէֆէրեան, Հար. Ամերիկա	12000.00
Վարդուհի Մանաշեան, Մ. Ն.	400.00
Տէր և Տիկին ձէք Նաճարեան, Մ. Ն.	162.00
Տէր և Տիկին Բօլ Արդեան, Մ. Ն.	162.00
Օր. Աննա Յովակիմեան, Մ. Ն.	195.00
Գասերք Վարդանանց, Մ. Ն.	645.00
Յ. Ա. Ունճեան, Լոնտոն	180.00
Երուսաղէմի Քաղաքապետարան	1800.00
Արդար Չաքարեան, Հայֆա	200.00
Հասերտ Գարակէօղեան Հաստատութիւն, Մ. Ն.	6002.00
Տէր և Տիկին Եղուարդ Մարտիկեան, Մ. Ն.	6002.00
Դաւիթ և Մարգրիտ Գէորգեան, Երուսաղէմ	100.00
Սարգիս ձգնաւորեան, Մ. Ն.	150.00
Էյ. Սի. Ուայ. Օ., Սաքրամէնթօ	270.00
Կրտսեք Տիկնանց Միութիւն, Սաքրամէնթօ	150.00
Յ. Յովակիմ-Աննա Եկեղեցւոյ Կիրակնօրեայ Գործք, Շիքաիօ	300.00
Երուսաղէմի Քաղաքապետարան	1800.00
Տիկին Մէրի Բէօրօզյանեան, Աւստրալիա	600.00
Օր. Աննա Յովակիմեան, Մ. Ն.	540.00
Ստեփան Բանիկեան, Աւստրալիա	75.00
Ուէլլիլի Տիկնանց Միութիւն, Մ. Ն.	162.00
Ղազար Էմիլ, Սան Փաւլօ	380.00
Գասնիկ Պաղարեան, Սան Փաւլօ	380.00
Գրիգոր Արոփեան, Սան Փաւլօ	380.00
Ժօղէ Սէրայաարեան, Սան Փաւլօ	380.00
Համազասպ Վարդանեան, Սան Փաւլօ	380.00
Հրանդ և Այտա Տէօփէթեան, Գարադաս	370.00
Պատրիկ Այնաղեան, Գարադաս	370.00
Թովմաս Համամճեան, Յրանաս	320.00
Վարդգէս Երէցեան, Գարադաս	185.00
Ջարեն Գրպրույեան, Գարադաս	370.00
Գրիգոր Ղազարեան, Գարադաս	370.00
Ղազար Ղազարեան, Գարադաս	185.00
Առաքել Ղազարեան, Գարադաս	185.00

Վարուժան Ղազարեան, Գարազաս	185-00
Կարօ Պօտուշեան, Գարազաս	370-00
Սիմիտեան Եղբարք, Գարազաս	370-00
Պէքարեան Եղբարք, Գարազաս	370-00
Լեւմիլ Տէ Ապէլյան, Գարազաս	185-00
Լիլիաննա Տէ Լարրի, Գարազաս	185-00
Ճօրճ Քնէֆարի, Գարազաս	185-00
Ռ. Չ Սալազար, Գարազաս	185-00
Սարգիս Ազարալեան, Գարազաս	370-00
Ստեփան Տէօփլէթեան, Գարազաս	185-00
Մանուէլ Պէրպէրեան, Գարազաս	185-00
Լույս և Աննա Տօնարթ, Գարազաս	370-00
Մովսէս Պետրոսեան, Գարազաս	185-00
Էօսրէլիօ Փառլա Կոյէղ, Գարազաս	185-00
Ճօն Քէնթ, Գարազաս	185-00
Ռաֆայէլ Քարշիտիօ, Գարազաս	185-00
Նուպար և Ժուան Այնապեան, Գարազաս	370-00
Պերճ Պատիկեան, Գարազաս	370-00
Մանուէլ Կիրակոսեան, Գարազաս	185-00
Ճօրճ Կոփիկեան, Մ. Ն.	180-00
Լեոն Պայեան, Մ. Ն.	195-00

Համագումար 145.403.70

Տեղեկագրիս վերջաւորութեան երախտագրտական ջերմ զգացումներով մասնաւոր յիշատակութեան մեր պարտքը կը կատարենք նաև հետեւեալ անձնաւորութիւններուն ու հաստատութիւններուն, որոնց ջերմ գուրդուրանքն ու սէրը վայելեց մեր վարժարանը.—

Շնորհակալութեան ջերմ խօսքերով կը յիշատակենք Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւնը, որ նախընթաց տարիներու նման այս տարի ևս բերաւ իր նպաստը, 2460 տոլարի նուիրատուութեամբ:

Մասնաւոր շնորհակալութեամբ կը յիշատակենք Հաւուրտ Գարակէօղեան (Նիւ Ետրք) հաստատութիւնն ու մեր շատ սիրելի ու թանկագին բարեկամք՝ Օր. Լիլա Գարակէօղեանը, ոչ միայն իրենց տարեկան 1000 տոլարի օժանդակութեան համար, այլ մասնաւոր իրենց շատ սրտաղին հետաքրքրութեան և քաջալերական բարի զգացումներուն համար, որ կը տածեն վարժարանիս և անոր կրթական առաքելութեան նկատմամբ:

Շատ ուրախութեամբ կ'արձանագրենք թէ մեր վարժարանի բարեկամներու կարգին, այս վերջին քանի մը տարիներուն աւելցան երկու պատուական անձեր, նախկին Ռումանահայ Համբաւուր Ալֆէրեան ընտանիքէն Մեծ Տիար Կոպեանիկ Ալֆէրեան և իր շատ ազնիւ եղբորսրդին Եղուարդ Ալֆէրեան, որոնցմէ իւրաքանչիւրը 2000ական տոլարի նուիրատուութեամբ Ալֆէրեան պանծալի տան անունով երկու դասարաններ կը պահեն մեր մօտ, ու ինչ որ աւելի յատկանշական է մեզ համար, այն շատ ազնիւ և խանդավառ գնահատանքն է որ ունին այս երկու պատուական ազգայինները մեր կրթական գործին նկատմամբ:

Երախտագրտութեամբ կ'արձանագրենք անունը ուրիշ պատուական անձնաւորութեան մը, Սերաստահայ մտաւորական Հնազանդութեամբ Տիար Զարեհ Պտուկեանի, որ ինքնաբոլոր ազնուութեամբ մը յանձն առած է տարեկան մօտ 2300 տոլարի նուիրատուութեամբ հոգայ մեր Մանկապարտէզի ծախքերը: Ընդառաջելով իր փափաքին մեր Մանկապարտէզը անուանակոչեցինք

իր ժօրաքրոջ՝ Տիկին Մանիա Տէր Մետրոպէանի անունով, որ Սերաստիոյ տառաջին մտաւորական կիներ ու մանկապարտիզպանուհին եղած է :


Մեր սրտագին շնորհակալիքը Ս. Թարգմանչաց վարժարանի ուրիշ մէկ աղջնի բարեկամին, Ամերիկահայ երիտասարդ պատուական Եղուարդ Փանոսեանին, որ դարձեալ տարեկան 1000 տոլարի և երբեմն աւելի նուիրատուութեամբ տարիներէ ի վեր կը հոգայ ծախքերը Եղուարդ Փանոսեան զտարանին : Աղջնի այս երիտասարդը հակառակ այն իրողութեան որ իր գործին բերումով հաստատուած է հայկական շրջանակէ հետո քաղաքի մը մէջ և սակայն իր հոգիին մէջ վառ ու կենդանի կը մնայ իր ժողովուրդին սէրը, որուն ապացոյցն է ապահովարար Ս. Թարգմանչաց վարժարանի կրթական գործին նկատմամբ իր գրական ու Հայու վայել կեցուածքը :

Շնորհակալութիւններ Կիւլլապի Կիւլպէնկեան հաստատութեան որ դարձեալ տարեկան 1000 տոլարի նպաստով մը ամբողջական դասարան մը կը պահէ հաստատութեան անունով :

Շնորհակալութիւններ Հարաւային Ամերիկայէն Գերշ. Տ. Բարզէն Ս. Արք. Ապատեանին, Տիար Պատրիկ Այնէպեանին և Տիար Անդրէաս Ճաֆերեանին, որոնցմէ իւրաքանչիւրը իր բնական քաղաքի նուիրատու ազգայիններէն հաւաքելով նուիրատուութիւնները կը փոխանցեն մեզի այնքան բարեյօժար պատրաստակամութեամբ :

Այժմ Ձերդ Սրբութեան և Աստուածարեալ Սուրբ Հայրապետիդ կը ներկայացնենք ներկայ տարւոյս մեր շրջանաւարտները ու յառաջադէմ աշակերտները, որպէսզի անոնք ստանան իրենց վկայականները Ձերդ Սրբութեան օրհնարաչի Սուրբ Աջէն, ու կը խնդրենք Վհահափառ Տէր որպէսզի անոնց վկայականներուն հետ շնորհէք նաև Ձեր Սուրբ օրհնութիւնները, որպէսզի անոնք ըլլան մեր ժողովուրդին և եկեղեցիին օգտակար ու հաւատարիմ զաւակները, ու պատիւ բերեն մեր վանքին, մեր դպրոցին ու իրենց ծնողներուն, իրենց ապագայ ազգանուէր ու եկեղեցասէր գործունէութեամբ :

Մատչելով ի համբոյր Ձերդ Սուրբ Աջոյն
Որդիական սիրով և խոնարհութեամբ
ԿԻԻԲԵՂ Ծ. ՎՐԴ. ԳԱԲԻԿԵԱՆ
ՏԵՍԱՆՆ Ս. Թարգմանչաց Երկ. վարժարանի



* Շք. 2 Օգոստ.— Ս. Երկոտասան առաքելոցն Քրիստոսի և Պօղոսի՝ երեքտասաներորդ առաքելոյն: Ս. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ս. Պօղոսի վերնամատուռին մէջ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Վահան Վրդ. Թօփալեան:

* Կիր. 3 Օգոստ.— Բարեկենդան Վարդավառի պահոց: Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Յարութեան Տաճարի մեր վերնամատուռին մէջ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Սևան Վրդ. Ղարիպեան:

* Որ. 8 Օգոստ.— Նախատօնակը պաշտուեցաւ Մայր Տաճարի կից՝ Ս. Էջմիածին մատուռին մէջ: Հանդիսապետն էր Հոգշ. Տ. Մաշտոց Վրդ. Բարիլուսեան:

* Շք. 9 Օգոստ.— Յիշատակ Տապանակին: Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Էջմիածին մատուռին մէջ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Վահան Վրդ. Թօփալեան:

— Ամեն. Պատրիարք Ս. Հայրը նախագահեց Մայր Տաճարին մէջ պաշտըւած Ալլակերպութեան տօնի հանդիսատր նախատօնակին: Ապա կատարուեցաւ Տեստներօր զահակալութեան տարեդարձի նուիրում մասնատր արարողութիւն, որմէ ետք Ս. Աթոռի շարակահնի — «Օրհնէցէք զՏէր» — երգեցողութեամբ Միաբանութիւնը բարձրացաւ Պատրիարքարան:

— Իրիկեստմիկն, Մայր Տաճարին մէջ պաշտուած «Եկեցէ՛ի և Հսկման արարողութիւններուն նախագահեց Գերշ. Տ. Շահէ Արքեպիսկոպոս:

* Կիր. 10 Օգոստ.— ՎԱՐԳԱՎԱՌ (Տօն Ալլակերպութեան Տեստն): Այսօրուան հանդիսատր Ս. Պատարագը Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ մատուց և Քրիստոսի Ալլակերպութեան մասին քարոզեց Գերշ. Տ. Շահէ Արքեպ. Աճէմեան: Գերշ. Սրբազանը իր քարոզի վերջաւորութեան անդրադարձաւ նաև Ս. Աթոռի մեր ազգային իրականութեան մէջ կատարած դերի մասին, յարունելէ ետք թէ ըստ աւանդութեան անոր առաջին Գահակալը՝ Ս. Յակոբոս Տեստներքայ առաքեալ, այս տօնին է որ բարձրացած է Ս. Աթոռ: Ս. Պատարագին մէկ մասը և քարոզը ձայնասփռուեցան Իւրաչէլեան ուստիոկալանէն:

* Բշ. 11 Օգոստ.— Յիշատակ Մեռելոց: Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Գլխադրի մէջ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Գեղարդ Արդ. Տաւտուլարեան: Ապա, Հոգշ. Տ. Մաշտոց Վրդ. Բարիլուսեանի գլխաւորութեամբ կատարուեցան հոգեհանգստեան կարգեր, նախ Մայր Տաճարին մէջ և ապա զատիթը՝ Երանաշնորհ Տ. Կիրեղ Բ. Պարք. Հօր շիրմին մօտ:

* Եջ. 14 Օգտ.— Այսօր սկսաւ Վերափոխման տօնը կանխող ամէնօրեայ հանդիսատր Ս. Պատարագներու մատուցումը Գեթսեմանիի Ս. Աստուածածնայ Տաճարին մէջ, Ս. Կոյսի գերեզմանին վրայ:

* Ծր. 16 Օգտ.— Ս. Թաղէտի սուսբելոյն մերոյ և Սանդիսոյ ևուսին: Ս. Պատարագը մատուցուցաւ Ս. Գլխադիր: Ժամարարն էր Հոգշ. Տ. Հակոբսեր Վրդ. Պայրամեան:

* Կիր. 17 Օգտ.— Ս. Պատարագը մատուցուցաւ Ս. Յարութեան Տաճարի մեր վերնամատրան մէջ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Գեղարդ Արդ. Տաւուրեան: Ս. Պատարագէն ետք, Գերշ. Տ. Ծանէ Արքեպիսկոպոսի գլխատրութեամբ, կատարուցաւ «Սաղոդօրհնէք»ի ասանդական արարողութիւնը:

* Ծր. 23 Օգտ.— Եփեսոսի Ս. Ժողովոյն (431): Ս. Պատարագը մատուցուցաւ Գեթսեմանիի Ս. Աստուածածնայ Տաճարին մէջ, Տիրամօր Ս. Գերեզմանին վրայ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Յովսէփ Վրդ. Մամուր:

* Կիր. 24 Օգտ.— Բարեկենդանի Ս. Աստուածածնի պահոց: Ս. Պատարագը մատուցուցաւ Գեթսեմանիի Ս. Աստուածածնայ Տաճարին մէջ, Տիրամօր Ս. Գերեզմանին վրայ: Ժամարարն էր Ս. Ուխտիս միաբան Հոգշ. Տ. Ժիրայր Վրդ. Թաշնեան, որ Ս. Աթոռ ժամանած էր Միլանոյի հովուութեան իր նոր պաշտօնին ձեռնարկելու նախօրեակին:

* Գշ. 27 Օգտ.— Յունաց Ս. Կոյսի ննջման տօնի առիթով, ըստ սովորութեան, կէս գիշերէն վերջ ժամը 2ին, Միաբան Հայրեր և ժողովուրդ իջան Գեթսեմանիի ձորը, ուր Ս. Պատարագ մատուցուցաւ Ս. Աստուածածնայ Տաճարին մէջ, Տիրամօր Ս. Գերեզմանին վրայ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Ժիրայր Վրդ. Թաշնեան:

* Ծր. 30 Օգտ.— Տօն Ծողակաթի Ս. Էջմիածնի: Ս. Պատարագը մատուցուցաւ Գեթսեմանիի Ս. Աստուածածնայ Տաճարին մէջ, Տիրամօր Ս. Գերեզմանին վրայ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Գէորգ Վրդ. Նազարեան:

— Կէսօրէ ետք ժամը 3.30ին, Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպիսկոպոսի գլխատրութեամբ, Միաբան Հայրեր ինքնաշարժներով մեկնեցան Գեթսեմանիի ձորը ու «Հրաշափառ»ով մուտք գործեցին Ս. Աստուածածնայ Տաճար, ուր պաշտուցան երկնոյեան ժամերգութիւնն ու Վերափոխման մեծահանդէս նախատօնակը, նախագահութեամբ Հոգշ. Տ. Կիրեղ Ծ. Վարդապետի:

— Հոգշ. Հայրը նախագահեց նաև գիշերասկիզբին նոյն Տաճարին մէջ պաշտուած «Եկեցէ՛ք»ի և Հսկման կարգերուն և անոնց յաջորդող գիշերաին և սուսօտեան ժամերգութիւններուն, որոնք տեւեցին մինչև գիշերուան ժամը 10:

* Կիր. 31 Օգտ.— ՎԵՐԱՓՈՒՍՈՒՄՆ Ս. ԱՍՏՈՒՎԾԱԾՆԻ: Աստուտեան ժամը 8ին, դարձեալ Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպիսկոպոսի գլխատրութեամբ, Միաբանութիւնը ինքնաշարժներով մեկնեցաւ Գեթսեմանիի ձորը ու «Հրաշափառ»ով մուտք գործեց Ս. Աստուածածնայ Տաճար, ուր Հոգշ. Տ. Կիրեղ Ծ. Վրդ. Գաբրիէան եպիսկոպոսական խոյր ի գլուխ մատուց օրուան հանդիսատր Ս. Պատարագը՝ Տիրամօր Ս. Գերեզմանին վրայ և քարոզեց Ս. Կոյսի Ննջման և Վերափոխման պարագաներուն և անոնց, ինչպէս նաև Տիրամօր Ս. Գերեզմանի վարդի մասին գոյութիւն ունեցող ասանդութիւններուն շուրջ, և Ս. Պատարագէն ետք նախագահեց «Անդատան»ի արարողութեան:

* Բշ. 1 Սեպտ.— Յիշատակ մեռելոց: Ս. Պատարագը մատուցուցաւ Ս. Գլխադիր: Ժամարարն էր Հոգշ. Տ. Ժիրայր Վրդ. Թաշնեան: Ապա, Հոգշ. Տ. Գէորգ Վրդ. Նազարեանի գլխատրութեամբ կատարուցան հոգեհանգստեան կարգեր, նախ Մայր Տաճարին մէջ և ապա գաւիթը՝ Երանաշնորհ Տ. Կիրեղ Բ. Պատրիարք Հօր շիրիմին վրայ:

* Կիր. 7 Սեպտ.— Ը. օր Վերսիոյուման: Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Յարութեան Տաճարի մեր վերնատան նորած Երաշխատը Ս. Աստուածածին խորանին վրայ: Ժամարարն էր, ըստ սովորութեան, Տաճարին Տեսուչը՝ Հոգշ. Տ. Վաղարշ Վրդ. Խաչատրեան:

* Գշ. 9 Սեպտ.— Ս. Յովակիմայ և Աննայի: Առատուն, ընկալեալ սովորութեան համաձայն, Ժամօրհնող Հոգշ. Տ. Յովսէփ Վրդ. Մամուրի գլխատրութեամբ, Միաբան Հայրեր իջան Գեթսեմանիի ձորը ուր Հայր Յովսէփի զերեզմանի խորանին վրայ պատարագեց Հոգշ. Տ. Աղան Վրդ. Պայիօզեան:

* Եր. 13 Սեպտ.— Ս. առաքելոցն՝ Թովմայի, Յակոբայ և Ծմատոնի: Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Գլխադիր: Ժամարարն էր Հոգշ. Տ. Գէորգ Վրդ. Նազարեան:

* Կիր. 14 Սեպտ.— Գիտ Գօտոյ Ս. Աստուածածնի: Ս. Պատարագը մատուցուեցաւ Գեթսեմանիի Ս. Աստուածածնայ Տաճարին մէջ, Տիրամօր Ս. Գերեզմանին վրայ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Կիրեղ Ծ. Վրդ. Գաբրիէան: Երթ ու դարձի թափօրները գլխատրեց Հոգշ. Տ. Մաշտոց Վրդ. Բարիլոսեան:

* Եր. 20 Սեպտ.— Նիկիոյ Ս. Ժողովոյն (325): Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Գլխադիր: Ժամարարն էր Հոգշ. Տ. Գէորգ Վրդ. Նազարեան:

* Կիր. 21 Սեպտ.— Ծնունդ Ս. Աստուածածնի ի յԱննայէ: Բարեկենդան Ս. Խաչի պահոց: Առատուն, Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպս. Ասլանեանի գլխատրութեամբ, Միաբան Հայրեր ինքնաշարժներով մեկնեցան Գեթսեմանիի ձորը ու «Հրաշափառ»ով մուտք գործեցին Ս. Աստուածածնայ Տաճար, ուր Տիրամօր Ս. Գերեզմանին վրայ օրուան հանդիսատը Ս. Պատարագը մատուց Հոգշ. Տ. Աղան Վրդ. Պայիօզեան, եպիսկոպոսական խոր ի գրութի:

* Եր. 27 Սեպտ.— Տօն եկեղեցոյ ի նաակատիս Ս. Խաչին: Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Գլխադիր: Ժամարարն էր Հոգշ. Տ. Գեղարդ Արդ. Տատուլարեան:

— Ամեն. Պատրիարք Ս. Հայրը նախագահեց Ս. Յակոբեանց Մայր Տաճարին մէջ կատարուած Խաչվերացի հանդիսատը նախատօնակին, որմէ ետք Ս. Խաչափայտի մատուցը թափօրով փոխադրեց Աւագ Խորան: Արարողութեանց ատարտին, Ս. Աթոռի շարականի երգեցողութեամբ, Միաբանութիւնը բարձրացաւ Պատրիարքարան:

* Կիր. 28 Սեպտ.— ՏՕՆ ՎԵՐԱՅՄԱՆ Ս. ԽԱՉԻՆ: Տօնին հանդիսատը Ս. Պատարագը՝ Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ մատուց Ամեն. Պատրիարք Ս. Հայրը: Ս. Պատարագէն ետք, ընկալեալ սովորութեան համաձայն և Հոգշ. Տ. Կիրեղ Ծ. Վրդ. Գաբրիէանի գլխատրութեամբ, կատարուեցաւ հոգեհանգստեան պաշտօն՝ Ազգիս և Ս. Աթոռիս բարերար Կարապետ և Գրիգոր Մելգոնեան եղբայրներու հոգիներուն համար: Արարողութեանց ատարտին, «Նշաւնս ամենայաղթ» շարականի երգեցողութեամբ, Միաբանութիւնը բարձրացաւ Պատրիարքարան:

— Կէսօրէ ետք, Մայր Տաճարին մէջ կատարուած Խաչվերացի մեծահանդէս «Անդատան»ին նախագահեց Ամեն. Պատրիարք Ս. Հայրը:

* Բշ. 29 Սեպտ.— Յիշատակ մեռելոց: Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Գլխադիր: Ժամարարն էր Հոգշ. Տ. Աղան Վրդ. Պայիօզեան: Ապա, Հոգշ. Տ. Յովսէփ Վրդ. Մամուրի գլխատրութեամբ կատարուեցան հոգեհանգստեան կարգեր, նախ Մայր Տաճարին մէջ և յետոյ գաւիթը՝ Երանաշնորհ Տ. Կիրեղ Բ. Պատրիարք Հօր շիրիմին վրայ:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Հաւատքը	ԽՄԲ.	194
Ն. Ս. Օ. Տ. Տ. Վազգէն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի Նամակը		196
Երևանի Մաշտոցի Անուան Մատենադարանի Տնօրէն Ակադ. Լ. Խաչիկեանի Նամակը		198

ՁԵՌԱԳՐԱԿԱՆ

Յուցակ Հայերէն Ձեռագրաց Մանչէսթրի Ճան Ռայլընտս Մատենադարանին	Յ. ՔԻՒՐՏԵԱՆ	199
---	-------------	-----

ԲԱՆԱՏԵՂԾԱԿԱՆ

Աբու Լալա Մահարի	ԱԻԵՏԻՔ ԻՍԱՀԱԿԵԱՆ	204
Գրքերուն	Թրգմ. Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ Գ. ՃԱՐՏԱՐ	206

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

<i>The Armenian Version of the Testaments of the Twelve Patriarchs</i>	<i>Dr. M. E. STONE</i>	207
--	------------------------	-----

ՏԵՂԵԿԱԳԻՐՆԵՐ

Տարեկան Տեղեկագիր Ս. Թարգմանչաց Երկրո. Վարժարանի	ԿԻՒՐԵՂ Ծ. ՎՐԴ. ԳԱԲԻԿԵԱՆ	215
Տարեկան Տեղեկագիր Երուսաղէմի Կիլիպէնկեան Մատենադարանի	ՍԱՀԱԿ ԳԱԼՍՅՃԵԱՆ	227

Ս. ՅԱԿՈՒԻ ՆԵՐՍԷՆ

Եկեղեցականք - Բեմականք		228
Բովանդակութիւն		231

C O N T E N T S

EDITORIAL

- | | | |
|--|------------|-----|
| The faith | <i>Ed.</i> | 194 |
| Letter from His Holiness Vazken I,
Catholicos of All Armenians | | 196 |
| Letter from Prof. L. Khachiguian,
Director of Manuscripts Library, Erevan | | 198 |

MANUSCRIPTS

- | | | |
|--|-------------------|-----|
| Catalogue of Armenian Manuscripts at the
John Rylands Library, Manchester | <i>H. Kurdian</i> | 199 |
|--|-------------------|-----|

POETRY

- | | | |
|-------------------|----------------------------|-----|
| About Lala Mahari | <i>A. Isahakian</i> | |
| | <i>Trans. M. Manoukian</i> | 204 |
| To the books | <i>K. Jardar</i> | 206 |

PHILOLOGY

- | | | |
|--|------------------------|-----|
| The Armenian version of the Testaments
of the Twelve Patriarchs | <i>Dr. M. E. Stone</i> | 207 |
|--|------------------------|-----|

REPORTS

- | | | |
|---|-----------------------------|-----|
| Annual report of the St. Tarkmanchatz
Secondary School | <i>Rev. Guregh Kapikian</i> | 215 |
| Annual report of the Gulbenkian Library | <i>Sahak Kalaydjian</i> | 227 |
| Monthly news from the Armenian Patriarchate | | 228 |
| Contents | | 232 |

Yearly subscription: 10 U. S. Dollars
All correspondence should be addressed to:
Ara Kalaydjian, The St. James Press
P. O. Box 14001, Jerusalem — Israel